



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտերձագործական համայնքներ
ուչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Ի՞նչ է
ՀԱՅԿԱԿԱՆ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ
ՄԻՈՒԹԻՒՆԸ




ԻՆՉՈՐԻ ՊԷՏՔ Է ԱՆՈՐ ԱԶԱԿՅԻԼ
ԻՆՉՈՐԻ ՊԷՏՔ Է ԱՆԻԿԱ ԶՕՐԱՅՆԵԼ



19

ՀԱՅԿ. ԲԱՐԵԳ. ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԻՒՆ



Գրք
670

Իր անցեալը

Իր ներկան

Իր ապագան

ՄԱՏԵՆՔԱՐԱՆ
 ԳՐԻԳՈՐ Գ. ԳՐԱԴԱՐԱՆՆԻ
 ԱՆՔԱՆՆԻ - ՇՆՆԻՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ
 ԴԱՍ 6. ԹԻԻ Գ.Ա.

ՀԱՅԿ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ
 ՅՈՒՆԻԿԱՆԵՐԸ ԳՐԱԴԱՐԱՆ

Հ. Բ. Ը. Միութեան նպատակը ընդարձակ է.—

Ա.— Օժանդակել հայ ժողովուրդին եւ մայր-հայրենիքին մտաւոր եւ բարոյական զարգացման:

Բ.— Օգնել անոնց նիւթական եւ տնտեսական վիճակին բարելաման:

Գ.— Քաջայիրել սոյն արդիւնքները յառաջ բերելու ծառայող ամէն ձեռնարկ ու հրատարակութիւն:

Հիմն. Կանոնադրին 1 և 15 Յօդուածները կը ճշդեն իր ծրագիրը.—

«Օգնութիւն և պաշտպանութիւն ընծայել ամէն Հայու, առանց դուանանքի խտրութեան, հայազգի զիւղացիներուն նպատակ, անոնց հայթայթելով սերմնցու, կենդանի, երկրագործական գործիք և ճշակելի հողեր:

Սովէ, հրդեհէ կամ ուրիշ ո և է աղէտէ կամ համաճարակէ արկածեալ վայրերու բնակիչներուն օգնութեան հասնիլ և ընդհանրապէս սատարել ժողովուրդին առողջապահական պայմաններուն բարելաման:

Գիւղերու ճէջ ճշակութեան ծասին այժմու գործնական գիտելիքները տարածել, տեղական արհեստագործութեանց զարգացումին նպաստել, երկրին պայմաններուն համապատաս-

խան եղանակով աշխատութեան և արդիւնարեութեան նոր
միջոցներ ստեղծել:

Հիմնել կամ նպաստով օժտել վարժարաններ, ճատենա-
դարաններ, ընթերցատուններ, արհեստանոցներ, հիւանդանոց-
ներ, դարձանատուներ, որբանոցներ և ուրիշ նմանօրինակ
հաստատութիւններ:»

Այդ բոլոր ճարտերուն ձեջ ալ Միութիւնը իր օգնու-
թիւնը կաղձակերպած է, պարբերաբար, եթէ ոչ շարունա-
կաբար: Բայց տակաւին որքա՞ն գործեր կան տեսնուելիք,
անհրաժեշտ և անչեռաձգելի կարիքներ, որոնց հասնելու կա-
րողութիւնը կը պակսի իրեն յաճախ, իր հասոյթներուն ան-
բաւարարութեան պատճառաւ:



Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱՊԱՏԿԵՐԸ

ՊԱՏՄԱԿԱՆՐ

Ապրիլ 15ը աղպային մեծ դէպքի ճը տարեդարձն է:

Այն օրն էր, 1906ին, որ Գահիրէի մէջ հիմը դրուե-
ցաւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան:

Եւ խորհրդաւոր զուգադիպութեամբ ճը այդ օրը Զատիկ
էր:

Նուպար Փաշա համանուն փողոցի իր ապարանքը հրա-
ւիրած էր քանի ճը համախոհ բարեկամներ, որոնցմէ յիշենք
ողբացեալ Եագուպ Արթին Փաշա, Գրիգոր Եղիայեան և
Տարթ. Ն. Տաղաւարեան, ինչպէս նաև զլիաւորաբար Տեարք
Ե. Աղաթօն պէյ և Մկրտիչ Անդրանիկեան:

Անոնք արդէն նախաքննած էին ծրագիրը զոր ճշակած
էր Պօղոս Փաշա փաստարան Ատտայի հետ, ներշնչուելով
Ալխանս Իսրաէլիի հիմնադրէն:

Խանդավառ ուղերձէ ճը վերջ, զոր ըրաւ մեծանուն հիմ-
նադիրը, ներկաները ստորագրեցին առաջին ատենագրու-
թիւնը, յայտարարելով թէ «Ընկերութեան Վարչական առա-
ջին Ժողովը բաղկացած է Կանոնագրին 10րդ յօդուածին
մէջ նշանակուած տասը անդամներէն և այսօրուրնէ սկսեալ
Ընկերութիւնը կազմակերպեալ հռչակուած է:»

Անդրանիկ Կեղր. Վարչ. Ժողովի Դիւանը կազմուած է
հետեւեալ կերպով.— Պօղոս Նուպար Փաշա՝ ատենապետ,
ողբ. Եագուպ Արթին Փաշա և Տ. Ն. Աղաթօն Պէյ՝ փոխ-ա-
տենապետ, Տ. Մ. Անդրանիկեան՝ գանձապետ, ողբ. Տաղա-

ւարեան՝ ատենադպիր, որուն երկու տարի վերջ յաջորդած է Տ. Վ. Մալեղեան, ստանձնելով նաեւ Ընդհ. Քարտուղարի պաշտօնը :

Եզիպտոսի ճէշ հանրօգուտ ընկերութեանց ճասին ճասնաւոր օրէնք ճը գոյութիւն չունենալով հանդերձ, օրուան նախարարապետը Մուսթաֆա Փաշա Ֆէհմի 7 Մայիս 1906 թուակիր պաշտօնադրով ճը փութացած է շնորհաւորել հիմնադիր կրկին Փաշաները՝ «որ Հայոց նիւթական և բարոյական վիճակին բարելաւման հոգածու կը գտնուին» և ճիանգամայն հաղորդած է որ «Կառավարութիւնը, ընդունելով այդ գործին օգտակարութիւնը, յաջողութիւն կը ճաղթէ:»

Աւելորդ է ըսել որ Հ. Բ. Ը. Միութեան հիմնարկութիւնը հաճակրանքով ողջունուած է ազգային բարձր շրջանակներէն սկսեալ ճինչև ժողովրդային հաճեստ խաւերը, և առաջին օրէն իսկ ազգային ու եկեղեցական իշխանութեանց ուշադրութիւնը գրաւած է իր կազմովը և նպատակովը: Առաջին անգամն էր որ ականաւոր Հայեր, հարուստ և բարեկեցիկ, ինքնարբերաբար հիմը կը դնէին նճանօրինակ կազմակերպութեան ճը, դուրս գալով իրենց երջանիկ կղղիացուճէն և հետապնդելով ազգայնական ճեճ իտէալ ճը:

ճարիներէ ի վեր աճէն ճտաճող և զգացող Հայու բաղձանքն էր տեսնել «ազգային կազմակերպութիւն» ճը, փորճառու և հեղինակաւոր անճնաւորութիւններէ զեկավարուած, որուն նպատակն ըլլար հնարաւոր ճիջոցներով բարելաւել ազգին վիճակը և ապահովել անոր գոյութիւնը, իր պատճական հայրենիքին ճէջ:

Շուրջ կէս դար առաջ (1861ին) առաջին յոյճ կարեւոր փորճ ճը կատարուած էր Կ. Պոլսի ճէջ, ժաճանակին հանրաճանօթ ազգասէր անճնաւորութեանց կողմէ, հիմնարկութեաճքը «Հայոց Բարեգորճական Ընկերութեան», որուն նպատակն էր «Ազգին որբ, անտէր և չքաւոր տղաքը երկրագորճութեան և արուեստից զբաղեցնելու ճիջոցներ ի գորճ դնել»: Անկէ վերջ, յաջորդաբար հիմնուած են Հայոց Միացեալ, Կովկասի Բարեգորճական, Աղբանուէր Հայուհեաց և Դըպրոցասէր ճիկնանց ազգ. կարեւորագոյն ընկերութիւնները,

որոնցմէ վերջինը ձիայն, ընդհատուածներով, կը յարատեւէ ձինչեւ այսօր:

Բայց ձ. Բ. Ը. Միութիւնը այլապէս ուշադրաւ եղած է իր հիմնադիրներուն և ծանաւորաբար նախադահին բարձր զիրքին և վարկին շնորհիւ, տարիներով Ընկերութեան կեդրոնատեղին եզրկատոսի նման աղատ և յառաջադէմ երկրի ճը մէջ գտնուելուն, իր համադրային անխորական գիմադուութեան և իր նպատակին ազգասիրական ու բարեգործական ընդարձակութեան շնորհիւ: Այնպէս որ անիկա նկատուած է ազգային ճեմ գէպը ճը՝ որուն պատմական նշանակութիւնը այլևս նուիրադործուած է շուրջ քառորդ դարու գերընտիր կազմակերպութեամբ ճը և արդիւնաւոր դործունէութեամբ ճը:

Ոչ մէկ խմբակցութիւն արժանացած է ամենաբարձր գնահատութեանց, ազգին ամէն խաւերուն մէջ և ձինչև իսկ օտարներու կողմէ, որքան ձ. Բ. Ը. Միութիւնը՝ որուն մասին արձանագրուած հեղինակաւոր վկայութիւնները հսկայ կաթող ճը կը կազմեն: Մասնաւորապէս, Կաթողիկոսներ երջանկայիշատակ Հայրիկ (17 Յուլիս 1906ին) և Իզմիրլեան (27 Նոյեմբեր 1909ին), Վեհ. Սահակ Բ. (13 Յունիս 1910ին), Վեհ. Գէորդ Ե. (4 Մայիս 1914ին), Պատրիարքներ Ամեն. Նղիշէ Արքեպիսկ. Դուրեան (28 Դեկտեմբեր 1909ին) և Գերերջ. Պօղոս Պետրոս ԺԳ. Թէրզեան (26 Յուլիս 1911ին), ինչպէս նաև անուանի Նպիսկոպոսներ և Վարդապետներ աւալալ համակրանքով գնահատած են ձ. Բ. Ը. Միութեան կեանքն ու գործը, օրհնելով անոր հիմնադիրները, վարիչները և անդամները:

Ազգին առողջ և գիտակից զանգուածներուն միահամուռ գնահատումը, Միութեան ձեռք բերած անակնուռելի արդիւնքներուն և անոր ճատուցած թանկագին ճառայութեանց վրայ հիմնուած, ինքնին կը բացատրէ բարձր նշանակութիւնը այն յաւէտ ճեմարելի համախումբին որ, 1906 Ապրիլ 15ի օրը, հիմնարկէքը դրաւ Բարեգործականին, արտայայտելով հայ հաւաքական ջանքը՝ ամէն հնարաւոր միջոցներով պահպանելու ցեղին գոյութիւնը և ապահովելու անոր բարօրութիւնը: Մե՛ծ և հազուադէպ երեւոյթ, որովհետեւ նոյնպէս առաջին անգամ

ըլլալով աշխարհիս ամէն կողմէն Հայեր, առանց սեռի, դա-
ւանանքի և դասակարգի ու Խցէ խորութեան, ձեռք ձեռքի
կուտային, և, ազգային վերածնութեան գաղափարին նուիր-
ուած, կամաւորներու խանդավառութեամբ կ'արձանագրուէին
ուխտաւորական բանակին շարքերուն մէջ, կազմակերպեալ
ուժ ստեղծելու, ինքնօգնութեան և ինքնապաշտպանութեան
ամրոցներ կերտելու, անձնուիրութեան և բարեգործութեան
տաճարներ կանգնելու համար:

Այդ պատճառաւ, Հ. Բ. Բ. Միութեան ճնունդը ճեր
պատմութեան հոյակապ էջերէն մին կը կազմէ: Ազգային մեծ
կազմակերպութեան ճը խտէալը, զոր 1861 էն ասդին ազգա-
սէր մտաւորականներ կը փայփայէին, կ'իրականանար, այն-
պիսի ատեն ճը որ Հայութիւնը կ'ալեկոծէր քաղաքական ցա-
ւազին գալարուծներու մէջ: Եւ Միութիւնը կուգար, ազգին
ճգնաժամային ամէնէն մուսլ և ախուր շրջանին, հոգեբա-
նական բնորոշ մէկ շրջանին, հայ կեանքի ահագնակարօտ
իրականութեան մէջ ստանձնել բարեգուշակ դեր ճը, զոր,
հաւատարիմ իր վճարոշ ու դերակշիւ կոչումին, անիկա տա-
րիներով հետապնդեց ողի ի բուին, օգնելով հայրենի հոգին
վրայ ապրող հարմուած ու տառապած ժողովուրդին: Անոր
համար, անիկա ոկիղբի օրէն օգնութեան փարոսն եղաւ, շըր-
ջափիւռ խաւարին մէջէն նշուլոյ, որուն լոյսը առաջնորդեց
նաւաբեկեալները, և որուն յառած մնացին հայ տառապեալ-
ներուն յուսալից աջուրները:

1906էն մինչև 1908, կազմաւորումի նախաշրջան,
Հ. Բ. Բ. Միութեան գործունէութիւնը չէր կրնար ունենալ,
անշուշտ, այն ծաւալն ու շառափը, որ վերջէն պիտի գա-
լին արդարացնել ու պսակել իր վրայ դրուած յոյսերը:

Իր կազմութենէն անմիջապէս վերջ, Միութիւնը ընդ-
հանուր կոչ ճը ուղղեց բարեսէրներու, պարզելով իր ճրա-
գիրը, որ նկատուեցաւ համապատասխան ժամանակի ողիին:
Ուրիշ կերպ չէր կրնար ըլլալ, քանի որ իր հիմնական նպա-
տակն է ճեր ժողովուրդին բարոյական ու մտաւորական զար-
գացման, ինչպէս և տնտեսական կացութեան բարւոքումին

աշխատիլ, մէկ խօսքով ազգային յեղաշրջումի և վերականգնումի գործին մէջ միջնորդի դերը կատարել: Այս գաղափարականին շնորհիւ Միութիւնը, «աղքատախնամի» մը անձուկ սահմանէն դուրս գալով, կը հանդիսանար ազգաշինական մեծ ձեռնարկ մը, հայ ժողովուրդին խաղաղ զարգացումին սատարող համազգային հաստատութիւն մը:

Միութեան շուրջ քառօրդ դար մը ընդգրկող անցեալին վրայ յետադարձ ակնարկ մը պարծանքով և խրախուսանքով կը պարուրէ: Եւ և սրտցաւ Հայ, որովհետեւ անիկա իր հմայքին բարձրութեանը վրայ գտնուեցաւ մինչև վերջը, առանց վայրկեան մը իսկ շեղելու իր սկզբունքներէն, մինչև իսկ ամենադժուարին յանձնառութեանց հարկադրանքին տակ. և հո՛ր կը կայանայ աներկբայօրէն գաղտնիքը իր ասպնով տեսականութեան և իր յարաճուն արդիւնաւորումին:

Հաղիւ հիմնուած էր, երբ Հ. Բ. Բ. Միութիւնը ինքզինքը գտաւ Կովկասի արկածեալներուն և Հայաստանի սովեալներուն առջև, սրոնց փութացուց եղբայրական իր առաջին օգնութիւնները: Մէկ կողմէ կարօտեալներուն կը հասցնէր իր նպաստները, և միւս կողմէ կը սկսէր Մուշի Ս. Կարապետ, Առաքելոյ Վանքի, Վանի Ս. Գէորգ և Խարբերդի Ամերիկեան որբանոցներուն, անձկութեան մատնուած զպրեզիանքերու և զպրոցներու սատարել, և այդու տակաւ ձօտենալ իր բուն նպատակին, հայրենաշէն ստեղծագործ աշխատանքին:

Օսմ. Սահմանադրութիւնը 1908ին եկաւ յեղաշրջել հայկական կեանքը, և պահ մը բանալ խաղաղ զարգացումի փորձիչ հեռապատկերը: Արտասահմանի բոլոր կազմակերպութիւնները, յանկարծ, բաց գտան իրենց առջև ներասահմանի ծամբաները, և խելայել ոգիւսրութեան մը անտեղիտալի մը դուժներէն տարուած, դէպի հոն խուժեցին, երթալ խառնուելու համար ազգային մեծ զանգուածին: Ազգաշէն դատանքին ժամն էր որ կը հնէր հիմա. և Բարեգործականը, անխառն ու անվերապահ եռանդով մը, ողջունեց այդ ժամը:

Արիւնին մղձաւանջը վերջացած էր, ուրեմն, և Հ. Բ. Բ. Միութեան ամբողջ ճիգը այլևս պիտի չի կեդրոնանար և պիտի չի վատնուէր սոսկ լալկան անօթութեան, թշուառութեան և որբութեան, պատառ մը հացով կամ ծուէն մը լա-

թով օգնութիւն հասցնելու ապերախտ և վերջապէս ապարդիւն գործին ճէջ:

Անիկա պիտի կրնար, ի՛նչ սրտապնդում իր հիմնադիրներուն համար, այնուհետեւ իր խկական ծրագրին իրագործմանը ձեռնարկել, շինել, կերտել, ստեղծագործել՝ փոխանակ դարձանելու, ճիւղաբերու, ողորմութիւն բաշխելու: Վայրկեանը հանդիսաւոր էր և արբշիտ: Ազատութեան արշալոյսին առաջին հրաշափառ շողերուն տակ, հայ կիսաձեռ կեանքը կը խճորուէր ու կը խայտար, զարթօնքի ու վերկենցադման տարերային շունչ ճը կը փչէր:

Բայց Միութիւնը, ազգաշինութեան իր երաշուած մեծ առաքելութեան ճամբուն ճէջ, հազիւ իր սկզբնական քայլերն առնել սկսեր էր, երբ յանկարծ ինքզինքը դտաւ Կիլիկեան աղէտին հանդէպ, որ քստմնելի վայրագութեամբ ճը կու գար ճահացու հարուածը տալու ազատագրումի խանդաբորբ պատրանքներուն...:

Ու անիկա, ճիշտ պատնէշին վրայ, ճշճարտապէս նախախնամական պաշտպանութիւն ճը տարածեց Կիլիկեան և դերաբախտ աղէտեալներուն վրայ: Ինք եղաւ, Ատանայի դեռ ճխացող փլատակներուն շուրջ, հուրէ և սուրէ ճողոպրած հաշարաւոր սովեալներուն օգնութեան ձեռք կարկառողը:

Հետզհետէ, շնորհիւ իր իմաստուն կազմակերպութեան և ճեթոտիկ գործունէութեան, Միութիւնը կարող եղաւ, ո՛չ ճիւայն կրթական ու բարեգործական բազմաթիւ հաստատութիւններ նպաստաւորել, այլ և յաջորդաբար հիմնել Կիլիկիոյ քաջարիներու ճէկ բոյնին ճէջ, ճէօրթ-Յօլ, Որբանոց ճը որուն տուաւ Քէլէկեան անունը ի յարգանս վեհանճն հիմնադրին, Հայաստանի սիրտին վրայ, Վանի ճէջ, Վարժապետանոց ճը, Կեդր. Բարճր. Նախակրթարան ճը Միւֆարդիինի ճէջ, ինչպէս նաև 37 նախնական վարժարաններ, ճեծ ճասամբ թրքախօս, քրդախօս և արաբախօս գիւղերու ճէջ: Բաց ի զուտ կրթական ճարգէն, որուն ճէջ վայելեց թանկագին օժանդակութիւնը Հայոց Միացեալ և ճասամբ՝ ալ Ազգանուէր Հայուհեաց Ընկերութեանց վարիչներուն, անիկա սերճնցուի, լճկան կենդանիի, հողի և գորճիքի ձեւերուն տակ հարիւրաւոր գեղջուկ հաճայնքներու օգնեց, կանգուն պահելով բազճա-

թիւ ձշակներ և գործաւորներ, որ օրհնելով օրհնեցին իրենց երկարող բարերար ձեռքը :

Այսպէսով, ու քայլ առ քայլ, տակաւ առ տակաւ, Հ. Բ. Լ. Միութիւնը ստուգիւ «ինքզինքը հրաշակերտեց», և պէտք է խորտալանիլ թէ իր բարձր գերին պատասխանատուութեանց ճէջ երբեք զուրկ չի ճնաց ան բարոյական և նիւթական օժանդակութիւններէ, որ ամէն կողմէ ինքնամատոյց տրամադրուեցան իրեն : Պայքարող մտաւորականութեան շարքերէն շատեր անշահախնդրօրէն կը նուիրուէին անոր բրորականտին, և ամէն կողմէ կու գային համախմբուիլ Միութեան եղբայրական զրօշին տակ, արձանագրուելու անոր անգամատոմարներուն ճէջ :

Ինչ սխրանք և սրտապնդում, լսել համերաշխութեան գեղեցիկ համերգը, երկրէն թէ արտասահմանէն ինքնաբերաբար բարձրացող եղբայրական ձայներու : «Հայկական Միութեան» ճը շքեղ երազն էր որ ճարձին կ'առնէր, կ'իրականանար, հայրենի ողորձուկ անկիւններէն ճինչև անդրատլանտեան հեռուօր տարագրութեան հանգրուանները :

..

Միութեան անգամները առաջին երեք տարիներու ընթացքին 718 էին, բայց ընդհանուր պատերազմի նախընթօրին անոնց թիւը արդէն 8500ի հասած էր : Իսկ Մասնաճիւղերը, Աղեքսանդրիայէն և Պոսթընէն վերջ, 152ի յանգած էին : Անօրինակ բարգաւաճում : Հայկական Միութեան կամաւորներու բանակը, աւելի ճիշտ պիտի ըլլար ըսել ճիական ու ճիասիրտ անգամներու ճեճ ընտանիքը, որ կոչուած էր այլևս ամբակուռ օղակաւորումով ճը կապել Հայութիւնը, Խաղաղականէն ճինչև Հնդկաստան :

Հազիւ Հայկական Նահանգներու Բարենորոգմանց ճրագիրը Պետութեանց կողմէ ընդունուեցաւ, Պօղոս Նուպար Փաշա հրապարակ հանեց յայտարարութիւն ճը, որուն ճէջ հետեւեալ յատկանշական ուղեգիճով կը պատկերացնէր Հ. Բ. Լ. Միութեան նոր ճրագիրը.—

ԾԱՆ.— Յայտօր անգամագրուած են աւելի քան 15000 երկսեռ Անգամներ և կազմուած են 220 Մասնաճիւղներ :

«Ապահովութեան վերահաստատումովը, բնագաւառին ձեռն
հողագործութիւնը նոր թուիչ ճը պիտի առնէ: Միութեան
օժանդակութիւնը ճեր գիւղացիներուն համար շատ օգտակար
պիտի կրնայ ըլլալ, ըլլա՛յ անոնց հող, եղ, սերմնացու և եր-
կրագործական գործիքներ հայթայթելով, ըլլա՛յ զիւրացնելով
կազմութիւնը սէնտիքաներու, համագործակցականներու և
հողագործական վարկի դրամատուններու:»

Վրայ կը հասնի ճեճ պատերազմը, որ պիտի յեղաշրջէր
աշխարհը, և ճեր ազգը պիտի տանէր անդունդին եզրը: Գժու-
խային ճրագրի ճը համաձայն, թրքահայութեան բնաջնջումին
ձեռնարկուեցաւ: Մարդկային երեւակայութիւնը կարող չէ
ըճբռնել տարածութիւնը անհուն աղէտին որ բլբլեց ճեր
ազգը: Հարիւր հազարաւորներ զոհ գացին ահռելի կոտորած-
ներու. նոյնքան և վերապրողներ տարագրուեցան անապատ-
ները և կամ ապաստանեցան Կովկաս, ամէնքն ալ ճատնուած
յետին ճայր թշուառութեան:

Հ. Բ. Բ. Միութիւնն ալ կրեց դժբախտ հակազդեցու-
թիւնը տիեզերական ահաւոր պատերազմին: Շուրջ 80 Մաս-
նաճիւղեր, ճեճ ճասածը Թուրքիոյ և Պալքաններուն ձեռն,
իրենց աւելի քան 5000 անդամներով քայքայուեցան: Բա-
րեբախտաբար Աճերիկայի և Եզիպտոսի ձեռն Միութեան վա-
րիչները և անդամները, կրկնապատկելով իրենց ջանքերը և
զահողութիւնները, հաղուագիւտ անձնուիրութեամբ ճը կրցան
ճասածը լեցնել պակասը և հնարաւոր ընճայել օգնութեան
գորճը ո՛ւր որ կարելի էր և անհրաճեշտ:

Այդ գորճը սկիզբները սահճանափակուած էր Բօր-Սայիտի
հայկական զաղթավայրին ձեռն, ուր նախ և առաջ փոխա-
գրուած էին ճէպէլ Մուսայի քաջարի հայրենակիցները: Հոն
Միութիւնը հետզհետէ հիճնեց և վարեց «Սիուան» երկեսու
ճանկապարտէղը և վարճարանը (շուրջ 2500 աշակերտնե-
րով), արհեստանոց ճը, որբանոց ճը, այրիանոց ճը, հանդեր-
ճատուն ճը: Ու, երբ զինազաղարէն քիչ առաջ, զաշնակից
բանակները սկսան ազատագրել Թուրքիոյ զանազան շրջան-
ները, Հ. Բ. Բ. Միութիւնը ճիշտ առաջինը եղաւ կանոնաւո-
րապէս հասցնելու իր անճիջական օգնութիւնը: Արզարեւ,
Միջազգեաքը, Աքապա-Քէրէքի շրջանը, յետոյ Երուսաղէճ

և Սալթ, ամբողջ Պաղեստինը, և վերջապէս Սուրիան և Կիլիկիան, և ճառնաւորապէս այս վերջինը, աղատագրուելով, Բարեգործականի գործունէութեան գլխաւոր դաշտերը եղան: Անկիս յաջողեցաւ Հայութեան այդ դժբախտ իրեակներուն թիւ ճը կեանք տալ, նախ Բրիտ. Զին. Իշխանութեանց բարեհաճ ճիշնորդութեամբ, և յետոյ ուղղակի իր սեփական ճիշտներով, շարունակ տեղւոյն վրայ զրկելով ալիւր և հացադրին, հանդերձեղէն և դեղորայք, գործիքներ և այլ պիտանի իրեղէններ: Թրքական ճիրաններէն հազիւ ճողոպրած ճեր տառապակիժ հայրենակիցներուն առաջին շարժումը կ'ըլլար Հ. Բ. Ը. Միութեան դուռը փոխել, իբրեւ ազգային ճեժ ճան ճը որուն գիտէին անոնք թէ դուռը ճիշտ բաց է հայ այրիին և հայ որբին առջև, և առհասարակ ամէն անոնց որ հայ ըլլալուն համար տառապած են և օգնութեան կը կարօտին: Առանց յաւակնութեան, կարելի է ըսել որ, պատեւրաղճին վերջերը և զինադադարէն յետոյ, Միութիւնը հրաշքներ գործեց և կարելիութեան սահմանին ճէջ ամոքեց բիւրաւոր վերապրողներու ցաւերը, հաց տալով անսուղներուն, հագուեցնելով ճերկերը, գարճանելով հիւանդները, պատապարելով որբերը: Անգամ ճըն ալ, և զիւցաղնօրէն, Միութիւնը շնորհիւ իր անճուէր կաճաւորներուն կատարեց իր նախանճական դերը:

Բօր-Սայիտի գաղթաւայրէն դուրս, անկիս հետզհետէ հիճնեց և ճատակարարեց գլխաւորաբար հետեւեալ հաստատութիւնները.— Կեդր. Հանդերճարան և Մթերանոց (Գահիրէ), Հիւանդանոց և Ապաստանարան (Գաճակոս), Հիւանդանոց և «Քէլէկեան» ու «Միսուան» Որբանոցներ (Տէօրթ-Սօլ), Հիւանդանոց, Որբանոց և Հանդերճատուն (Մերսին), Հիւանդանոց և Որբանոց (Հաճըն), Այրիներու Արհեստանոց (Ատանա), Գարճանատուն և Գորճատուն (Տարսոն), Ապաստանարան (Բիլիս), Գաղթատուն (Հալէպ), Որբանոց (Ուրֆա), Որբանոց (Մուսուլ), «Միսուան» Նախկրթարաններ (Սուէտիս), ևն.:

1920 ին վերջերը, Միսի պարպուճէն և Մարաշի կոտորուճէն և գաղթուճէն յետոյ, ողբացինք նահատակուճը Հաճընի, ուր Հ. Բ. Ը. Միութեան Որբանոցին 200 սաներէն և

Հիւանդանոցին պատասպարեալներէն գրեթէ ոչ ոք կրցաւ ազատիլ թրքական խժողովիւններէն:

Գժբախտաբար, հակառակ առաջին օրերու լաւատեսութեան և հուսկ ուրեմն փորձուած անկարելի աշխատութեանց, 1921 ի վերջը տեղի ունեցաւ ամբողջ Կիլիկիոյ պարպումը: Մեր հայրենակիցները, որ չէին հաւատար այդ հաւանականութեան, յանկարծակիի եկած, խուճապի ճատնուեցան Քրանսական զօրքերուն քաշուելովը, և խմբովին արտագաղթի գաժանութիւնները նախածեմար սեպտեմբերին: Խոհեմութիւն սեպտեմբրաւ, որքան ալ Քրանսական զին. իշխանութիւնները հաւատար թուին, Միութեան Հաստատութիւնները խուճապէն զերծ պահել և Սուրիա փոխադրել: Այդ գեղեցիկ ձեռնարկները, որ Կիլիկիոյ սիրտին վրայ կանգնած ճէյ ճէկ կոթողներ էին, եւ որոնց համար ա՛յնքան զոհողութիւններ եղած էին, ծի առ ծի փակեցին իրենց դուռները: Եռեակ Որբանոցներու սաները և պաշտօնեաները, ձմրան ցուրտին, Պէյրութ փոխադրուեցան, եւ հուսկ ամփոփուեցան Քէլէկեան-Սիսուան Որբանոցին ճէջ:

Բաց աստի, քաջալերուած Ամերիկեան Նիր Իսթ Բըլլիֆի եւ Տեարք Ա. եւ Մ. Գարակէօղեանի սիրայօժար օժանդակութենէն, Միութիւնը ստանձնեց Միջագետքի 820 որբերու հոգատարութիւնը, կազմակերպելով Երուսաղէմի Վասպուրական եւ Արարատեան Որբանոցները՝ որ ծինչեւ 1927 խիստ արդիւնաւոր հանդիսացան (այդ թուականին ճնացեալ սակաւաթիւ որբերը փոխադրուեցան Պէյրութ):

Միւս կողմէ, բարեբախտաբար, նոր հորիզոն ճը կը պարզուէր Հ. Բ. Ը. Միութեան առջեւ: Հայաստան, ազատ, կը վերականգնէր հայրենի հողին վրայ, եւ վշտահար Հայութեան նայուածքը կը սեւեռուէր Արարատի ստորոտը, ուր բազմահոծ ժողովուրդ ճը կը կերտէր ճայր-հայրենիքի վերածնունդը: Միութիւնը 1921 ին սկսաւ իր եղբայրական օգնութիւնը ուղղել նաեւ դէպի Հայաստան, առ այդ հրապարակ հանելով իր առաջին Յայտարարութիւնը՝ որուն ճէջ կը նախագէծէր իր յառաջիկայ հայրենանուէր ուղղութիւնը:

Զինադադարէն առաջ եւ վերջը, Միութիւնը հարկադ-

րուեցաւ ստանձնել շուրջ 2000 անոց որբերու հոգատարութիւնը, և պէտք է խոստովանիլ թէ հասոյթներու մեծագոյն մասը ծախսուած է որբախնամ ձեռնարկներու: Մինչեւ այսօր հարիւրաւոր որբեր տակաւին կը վայելեն Միութեան պաշտպանութիւնը, Պէշրութի Գէլէկեան-Սիսուան Որբանոցին և այլ կայաններու և աշխատանոցներու մէջ: Միութիւնը չէր կրնար այդ դժբախտ զոհերը ձգել իրենց բախտին և եթէ տակաւին կը շարունակէ այդ գործը, պատճառն այն է որ կարելի չէ մէկ օրէն ճիւղը ատոնք դուրս հանել, ցորքան արհեստ մը սորվելով ինքնաբաւ չեն եղած, և կամ ամուսնութեամբ և ազգականներու քով երթալով իրենց կեանքին ուղին չեն գծած:

Գաղութահայութիւնը, Կիլիկիոյ պարպոնձին և Իգճիրի աղէտին հետեւանքով, խիստ աննպաստ պայմաններու մէջ ցրուեցաւ սողին անդին, մեծ մասը Լիբանանի և Սուրիոյ մէջ, մնացեալը Յունաստան, Պուլկարիա և Ֆրանսա: Միութիւնը առաջին օրէն ջանադիր եղաւ կարելի գոհացուցիչ տալ անոնց բազմատեսակ կարօտութեանց, ոմանց հեռաւոր երկիրներ արտագաղթելու խուճապը արգիլելու համար, ոմանց իրենց գտնուած վայրերը տեղաւորուելով ապրուստի միջոցներ ստեղծելու համար: Եւ այսօր իսկ որ, օտար միջավայրերու մէջ, գաղթականներուն կը սպառնայ այլասերուցը և օտարացուցը, Միութիւնը կը գտնուի բազմազան կարիքներու առջև, զլիսաւորաբար առողջապահական և ճշակութային տեսակէտով, զոր կարող չէ անտեսել առանց թերանալու իր կոչումին մէջ և որուն համար սակայն դժբախտաբար իր ներկայ հասոյթները էապէս անբաւական են:

Այնպէս որ մէկ կողմէն՝ Հայաստանի վերաջինութեան գեղեցիկ ճրագիրները զոր Միութիւնը ճշակեց վերջին տարիներս, և միւս կողմէ՝ գաղութահայութեան կարօտութիւնները, Միութիւնը կը գնեն նեղ զրութեան մէջ, հարկադրելով ինքը ամէնէն ստիպողականին հոգ տանիլ և յետաձգել ինչ որ բարիք մը պիտի ըլլար աներկբայօրէն:

Հակառակ աննպաստ պայմաններուն, վերջին տարիներու ընթացքին հետապնդուած ազգօգուտ աշխատանքը պատիւ կը բերէ Հ. Բ. Ը. Միութեան:

Գաղութներու ճէջ, անկախաբար «Քէլէկեան-Սիսուան» ծիացեալ Որբանոցէն որ Տէօրթ-Նօլէն Պէյրութ փոխադրուեցաւ, Միութիւնը հիմնեց և պահեց Երուսաղէմի ճէջ «Վասպուրական» և «Արարատեան» Որբանոցները, Պէյրութի ճէջ չափահաս որբուհիներու Պատասպարան-Աշխատանոցը, Հալէպի «Կիլիկեան» Արհեստանոց-Որբանոցը, Կանանց Կայանը, Գաղթատունը, Ապուրի Տունը, Աթէնքի, Բիրէպլի և Միտլլիի Դարձանատունները, Աթէնքի և Սելանիկի Կանանց Աշխատանոցները, Գահիրէի չափահաս որբուհիներու Կայանը, Ալեքսանտրէթի Նուպարեան Վարժարանը, և Լիբանանի, Սուրիոյ, Յունաստանի և Պուլկարիոյ ճէջ օգնեց առողջապահական և այլ բարեսիրական հաստատութեանց, ու զլիսաւորաբար նպաստընկալ գաղթ. բաղձաթիւ վարժարաններու, որ իրենց գոյութիւնը կը պարտին Միութեան կրթական վարկերուն:

Իսկ Հայաստանի ճէջ, Միութիւնը նախ և առաջ պատուիրակներ ղրկեց, ուսումնասիրելու համար հնարաւորութիւնները և ստեղծելու համար Հայկ. Կառավարութեան հետ փոխյարաբերութիւններ: Այդ առաքելութիւնները կատարեցին նախապատրաստական աշխատութիւն ճը որ Միութեան պիտի ծառայէր իբրև ուղեգիր: Մշակուեցան ճրագիրներ, ճասնաւորապէս ճահիճներու չորացճան և ջրանցքներու բացուճին ճասին, որ նկատուեցան Միութեան տարողութենէն շատ վեր, ատոնց գորճադրութեան համար պէտք ըլլալով հարիւր հալարաւոր ոսկիներու. բարեբախտաբար, կառավարութիւնը ինք ճեւնարկեց այդ վիթխարի գորճին, շնորհիւ Խորհր. Միութեան ընճայաճ անփոխարինելի օճանդակութեան:


Նև, յաջորդաբար, Միութիւնը ճայր-հայրենիքին ճէջ ընդարճակեց իր գորճունէութիւնը, նախ և առաջ զանաղան օգնութիւններ կազճակերպելով և հոն փոխադրելով իր ճեճցուցաճ սաներէն 250 չափահաս և ինքնաբաւ որբեր: Յետոյ, Մէօթէճէտեան կտակադրաճի զիղուաճ տոկոսներով հիճնեց Նոր-Նելոկիա գիւղը: Շինել տուաւ երեք գիւղային վարճարաններ: Երեւանի ճէջ կառուցց Դարուհի Յակոբեան Մայրանոցը և Մարի Նուպար Ակնաբուճարանը: Երկիցս ներգաղթի համար տրաճաղրեց 17,000 ոսկի և Շիրակի երկրա-

շարժին առթիւ ճեճ հանգանակութիւն ճը յաջողցուց: Բաց
աստի, Հայաստանի մէջ գործադրեց ուրիշ ձեռնարկներ և
կը ծրարէ նորեր, որոնց գլխաւորն է նուպարաշէնի կա-
ռուցումը, Միութեան 25րդ Տարեդարձին առթիւ բացուած
Յարելեանական Հանգանակութեան շնորհիւ, զոր կազմակեր-
պեց Ամերիկայի շրջանակը, որուն համար Պօղոս նուպար
Փաշա նուիրեց 100,000 տուար, և որ հաւանօրէն կ'արտա-
դրէ 500,000 տուարի համագումար մը, եթէ արտասահմա-
նի ունեւոր և բարեկեցիկ ազգայինները ցոյց տան տաք վե-
րաբերում ճը դէպի այս գերազանցօրէն շինարարական գեղե-
ցիկ ձեռնարկը:

Հ. Բ. Բ. Միութեան Հիմնադիր-Նախագահ Պօղոս նու-
պար Փաշա և Կեղր. Վարչ. Ժողովի ուրիշ կարեւոր անդամ-
ները Բարիկ հաստատուած ըլլալնուն բերմամբ և ուրիշ
գործնական խել մը պատճառներով, հարց եղաւ Միութեան
կեդրոնատեղին Բարիկ փոխադրել, և խկապէս 13 Մայիս
1921ին Գահիրէ գումարուած Ընդհանուր Ժողովը որոշում
կայացուց Կեղր. Վարչ. Ժողովը փոխադրել Բարիկ, իբրև
Գերագոյն Խորհուրդ, Գահիրէի մէջ անխախտ պահելով գոյու-
թիւն ունեցող կազմակերպութիւնը, որ իբրև Գործադիր Ժո-
ղով գրեթէ անփոփոխ շարունակեց իր աշխատանքը: Միու-
թեան Ընդհ. Ժողովը առաջին անգամ ըլլալով 10 նոյեմբեր
1922ին Բարիկի մէջ գումարուեցաւ և անկէ ի վեր ամէն
տարի Բարիկ կը գումարուի:

Ինչպէս ըսինք, Եգիպտոսի մէջ ճասնաւոր օրէնքի մը
չգոյութեան պատճառաւ, կարելի չէր եղած ճշդել Հ. Բ. Բ.
Միութեան իրաւական դրութիւնը: Երկար և լուրջ ուսումնա-
սիրութիւններէ վերջ, Ընդհ. Ժողովը իր 22 Մարտ 1924 ի
արտակարգ նիստին մէջ որոշեց ընկերութեան ձեւափոխու-
թիւնը, որուն հետեւանքով Միութիւնը վերածուեցաւ Զույ-
ցերիական Ընկերակցութեան մը, առանց ներկայ դրութեան
մէջ ո և է փոփոխութիւն մը մտցուելու, այնպէս որ այդու
ձեւք բերուած իրաւական անձնաւորութիւնը (Personnalité
Juridique) իրաւունք կուտայ իր անունով ստանալ կտակ-
ներ և ունենալ ամէն տեսակ շարժուն և անշարժ կալուած-

670
1921



ներ, արժեթուղթներ, ևն.: Ըստ այնձ, Բնդհ. Ժողովը, իր 18 նոյեմբեր ի նիստին 1925ի ձեջ, բարեփոխեց Հիմն. Կանոնադրին ճի բանի յօդուածները և զլսաւորաբար առաջին յօդուածը:

1926 ին գումարուած Բնդհ. Ժողովը պէտքը տեսաւ նաև կանոնաւորել կրկին կեդրոններու դրութիւնը, ջնջելով Գաշիրէի Գործադիր Ժողովը և Միութեան գործառնութիւնները կեդրոնացնելով Բարիդի Կեդր. Վարչ. Ժողովին ձեռքին ձեջ, և առ այդ Հիմն. Կանոնադրին ձեջ ճոցուց վարչական կարեւոր փոփոխութիւններ, որոնց համաձայն Գործադիր Ժողովը կը վերածուէր Շրջանակային Յանձնաժողովի, Ամերիկայի Շրջանակային Յանձնաժողովին հետ զուգահեռաբար:

Վերջապէս, Կեդր. Վարչ. Ժողովը, իր պատասխանատուութեան գիտակցութեամբ և իր պարտականութիւնը և յանձնառութիւնները ճշդիւ կատարելու ճաշդոտութեամբ, ընդ առաջ զնաց Հիմնադիր-Նախագահին առաջարկին, և, ճանրակրկիտ քննութենէ վերջ, Միութեան անձեռնմխելի Հիմնական և Մասնաւոր Գործադրութիւնները Թրքսթի վերածեց, անոնց պահպանուծը և ճատակարարութիւնը ամէն տեսակ երաշխաւորութիւններով շրջապատելով: Այս կարգադրութիւնը նուիրագործուած է 18 նոյեմբեր 1927ին գումարուած Բնդհ. Ժողովին կողմէ, որ Հիմն. Կանոնադրին 15 ըդ Յօդուածին վրայ այդ ճասին աւելցուց ճասնաւոր տրամադրութիւն ճը:

Բաց աստի, 1927 տարուան վերջերը ձեռնարկուեցաւ Միութեան կեդրոնական դիւանի վերակազմութեան, Բարիդի ձեջ, իբրև վարիչ-պատուիրակ Բնդհ. Տնօրէնութեան պաշտօնին հրաւիրելով Տ. Վ. Մալէդեան, որ, ինչպէս յայտնի է, Բարեգործականի Հիմնարկութենէն վերջ, 15 տարի շարունակաբար վարած է Բնդհ. Քարտուղարի պաշտօնը:

Վերոյիշեալ վճռական կարգադրութիւններէն յետոյ, զոր անձնապէս հաղուագիւտ հաստատամտութեամբ և անհատատալի անձնուիրութեամբ վարեց, Պօղոս Նուպար Փաշա, ինքզինքը չափազանց պարտասած զգալով, իր տարիքին և ուղղական վիճակին բերմամբ 1928 Մայիսին իր հրաժարականը տուաւ գործօն նախագահութենէ: Բայց Կեդր. Վարչ.

ժողովը, թարգմանը հանդիսանալով հիացուծի և երախտագիտութեան խոր զգացուծին զոր Հ. Բ. Ը. Միութեան բալոր անդամները և ազգն հանուր կը տածեն Մեծ Հայուն նկատմամբ, հանդիսաւոր նիստի ձը ձէջ, 1 Յունիս 1928 ին, ինքը հռչակեց «Յիւսանս Պատուակալ նախագահ և Մեծ Բարերար»: Յայտնի է որ արդէն Բնդհ. ժողովը 29 Ապրիլ 1912 ին «ցիւանս» նախագահութեան արտոգոսով պատուած էր Միութեան մեծողի հիմնադիրը:



ՎՍԵՆ. ՊՕՂՈՍ ՆՈՒՊԱՐ ՓԱԵԱ

Ազգին ցաւերովը զրապէս ըմբռնուած հայրենասիրութեամբ ճը շահագրգռուող Հայեր կային, հոս ու հոն: Ահուսարսափի առաջին տպաւորութիւնները քիչ ճը ճաշած էին արդէն, ջարդ ու քանդի արհաւիրքները հազիւ տեղի տուած էին տոհմային կենսաբնազդին: Պէտք էր բով քովի դալ, պէտք էր ձեռք ձեռքի տալ, պէտք էր հայ սիրտերէն պատնէշներ կանգնել սպառնացող վտանգին դէմ, պէտք էր հայ կամքերէն նոր կեանք ճը ստեղծել, ինքնաբաւ և գերահզօր նոր կորով ճը ներարկելու համար ազգին, որ այլևս ինքնիրենը բողբոլին պիտի այլասերէր ու փճանար, ձգուելով իր անողորմ ճակատագրին:

Այսպիսի ինքնասթափ ճտածուճէ ճը, այսպիսի կենսատիպ ճտայնութենէ ճըն էր որ ճնաւ «Հայկական Բարեգորճական Ընդհանուր Միութիւնը»: Անիկա իրեն դաւանանք ունէր «Միութիւնը Զօրութիւն է» և իր բնաբանն էր «Հայը Հայով և Հայուն համար»:

Ի՛նչ աւելի գեղեցիկ, ի՛նչ աւելի վսեմ իտէալ Հայուն համար անխտիր, ո՛ր աստղին տակ և ո՛ր զրօշին տակ որ ապրի ան, և ի՛նչ աւելի ընդարճակ ասպարէշ ազգաշինութեան գորճաւորներուն համար քան Հայկական Ընդհանուր Միութիւնը:

Անիկա Միութեան գիճը, բախտին ճէկ հարուճովը աշխարհիս անէն ճէկ կողճը ցրուճ ու տարտղնաճ, ճոու-

ցուած ու կորսուած Հայերուն ճիջև: Անիկա օգնութեան յուսատու փարոս ճը Հայ շինականին համար, որուն լուծքը և ցանքը առին տարին, հայ գործաւորին համար որուն օճախը և թէղկեահը քանդեցին, հայ տարագրին համար որ կտոր ճը հաց կ'ուղէ և գլխուն բարձ ճը: Անիկա ինքնօգնութեան դպրոց, որովհետեւ ինք ճիայն պիտի սորվեցնէ Հայուն օգնել Հայուն, երբեք չի դնելով իր յոյսը օտարին վրայ որ անտարբեր է և իր դրացիին վրայ որ շահագէտ է: Անիկա, վերջապէս, ճեր ազգին ճէջ հաւաքական բարեգործութեան դերադօրութիւնը և անկախութիւնը հռչակեց: Անիկա հռչակեց նաև ճիարանութեան և համերաշխութեան ճեճ գաղափարականը որուն կարօտը կը քաշէ ամէն սրտցաւ Հայ:

Բայց անոր դերը առաւելապէս բարոյական է, որովհետեւ անոր կազմը հիմնուած է համազգային շինիչ սկզբունքներու վրայ և անոր նպատակը կը բղիտի աւելի քան զուտ ճարգասիրական վեհ զգացումներէ: Հայրենիքին բարօրութեան գորճին նուիրուած ազգաշէն ճեճագոյն ճեռնարկն է՝ որ իր շուրջ բոլոր անհատները և հատուածները բոլորելու հճայքն ու գաղտնիքը ունի:

Քանզի, երբ դեռ բռնակալութեան ըէճիճը կը տիրապետէր, առաջին անգամ Միութիւնը ելաւ քարոզել թէ իր կազմովն իսկ ինք իտիր չի դներ Հայուն ճիջև, և թէ իր դրօշը կը հովանաւորէ հաւասարապէս, առանց սեռի, դաւանանքի և կուսակցական իտրութեան, Հայութիւնը հճօրէն ու ամենուրեք:

Միութիւնը եկաւ նաև քարոզել թէ իր նպատակն է օգնել Հայուն անխորապէս, իր հայրենի հողին վրայ տառապող թշուառ Հայուն, և Հայ ըլլալուն պատճառաւ իրաւազրկուած և հալածուած Հայուն:

Եւ իր ճայնը յուղեց աշխարհիս ամէնէն իտր անկիւնները գտնուող սրտի տէր բոլոր ազգասէր Հայերը, որովհետեւ այդ ճայնը բարիքի սիրահրաւէր փողահարն էր, որովհետեւ այդ ճայնը նախախնամութեան ճը քաղցրութիւնը ունէր, որովհետեւ անիկա ողբիչ էր ինչպէս գութը և իտտուճնաւոր ինչպէս հաւատքը:

Ու, կարծե՞ս անհաւատալի՜ երեւոյթ ճը, Բարեգործականը, իր ներքին իմաստուն կազմակերպութեամբը, տուաւ կարգապահութեան սրտապնդող օրինակը, կարգապահութեան ճը որ, ճեճէն փոքրը, հարուստէն ճինչէն ճշակ անդամը, օր ճը չի խանգարուեցաւ, այն աստիճան որ ճեճանուն ճիճնադիրը ճղուեցաւ յայտարարելու թէ՛ ճ. Բ. Ը. Միութիւնը փոքրիկ հանրապետութեան ճը պատկերը կը ներկայացնէ:

Այսօր, հայ ներկայ իրականութեան ճեջ ո՞ր գետինը աւելի պիտի յարճարէր հայ կաճքին, հայ տաղանդին, հայ դրամին, գալու ճիանալու կողք կողքի, գալու աշխատելու ճեռք ճեռքի, քան բարեգործական և աղգաշինական հանդամանքը ճոր սրբեգրած է Հայկական Ընդհանուր Միութիւնը:

Բայց եւ այնպէս, հակառակ այդ երեւութային սահմանափակումին, կա՞յ արդեօք գորճ ճը որ կոչուած ըլլայ այնքան սխաթեճաթիկօրէն վեր հանելու ինչ որ Հայը ունի նկարագիր, կորով եւ տաղանդ, վերականգնելու ինչ որ Հայը վրայ տուաւ, քանդուած օճախներ, ջարդուած կեանքեր, յափըջտակուած իրաւունքներ, երաշխաւորելու Հայուն ինչ որ ճգտուճ ունի ան դէպի քաղաքակրթութիւնը, ճտաւորական եւ տնտեսական ճերբազատումով, դէպի լաւագոյն կեանք ճը որուն անվիճելիօրէն իրաւունք ունի իր դարաւոր կեանքովն ու պատճական հիճքովը. կա՞յ արդեօք գերազանց եւ գերազօր դաշինք ճը, նախաճեռնութիւն ճը, ճեռնարկութիւն ճը քան Հայկական Ընդհանուր Միութիւնը:

Անոնց հաճար որ երէկի յուսախաբութիւններէն ընկճուած հողի ճը վերջին սփոփանքը կը փնտռեն, ինչպէս եւ անոնց հաճար որ վաղուան յոյսերուն կը բանան իրենց սիրտերը խանդակաթ, բոլոր անոնց որ ետին բանտարկեալը ըլլալէ աւելի ալլատիրութեան առաքեալը ըլլալուն ճեջ կը դաւանին կեանքին նպատակը եւ ճիանգաճայն փառքը, աճէնուս հաճար որ Հայ ենք, աճէնուս հաճար որ տառապեցանք իրրեւ Հայ եւ տեսանք հայ տառապանքին բոլոր ահազանդները, Միութիւնը պաշտելիօրէն ալնիւ եւ բարի գորճն է որ կը ներկայանայ այսօր հայ խղճնտութեան առջեւ, եւ որուն

Եղբայրական զբօշին տակ ճիացած ճխիթարական է գտնել
կեանքին գեղեցկազոյն վայելքները, Սէր եւ Բարիք:

Չէ որ իր բնարանն է «Եղբայր ենք ձեռք»:



Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ԳԱՀԻՐԻ ՈՐԲԱՊԱՇՏՊԱՆ ՆՈՐ ԿԱՅԱՆԸ

Եթէ ոչինչ խօսուի Հ. Բ. Ը. Միութեան նախախնամական դերին մասին, թուանշանները ջախջախիչ պերճախօսութեամբ պիտի խօսին անոր կատարած ազգօգուտ եւ հայրենաշէն գործերուն մասին:

Այսօր իրողութիւն է որ, անիկա, դեռ քառորդ զարը չի լրացած, արդէն կէս միլիոն ոսկիի օգնութիւն ընձեռած է հայ ժողովուրդին եւ աւելի քան 200,000 աղէտեալներ, գաղթականներ և որբեր յաջորդաբար վայելած են անոր եղբայրական օգնութիւնը:

Անշուշտ աւելին պիտի ընէր, և, աւա՛ղ, որքան կարիքներ կան որ Բարեգործականէն կը սպասեն իրենց լուծուծը, եթէ նոյն չափով տրուէր իրեն հնարաւորութիւն: Միութիւնը ըրաւ ցարդ և պիտի ընէ անշուշտ՝ որքան որ իր ծիջոցները թոյլ կու տան: Սխալ է թէ անիկա ճեճ Դրամագլուխի տէր (Իրաւատէ՞ր, թէ աւանդապահ) ըլլալուն կարող է ամէն կարիքի գոհացում տալ. հիճնովի՛ն սխալ: Դրամագլուխին չափուած եկամուտները իրենց բացորոշ և անփոփոխ յատկացումները ունին, որով երբե՛ք կարելի չէ անոնց դաչիլ ուրիշ ո և իցէ կարօտութեան կամ ձեռնարկութեան համար, ո՛րքան ալ անհրաժեշտ ըլլայ ամէն գինով օգնութեան հասնիլ: Այդ սխալին ճէկ հետեւանքն է դժբախտաբար թէ՛ կը բաւէ որ Հ. Բ. Ը. Միութիւնը, վստահելով նոր զոհաբերութեանց վրայ, ձեռնարկէ ծանրահոգ գործի ճը, որպէս զի

ոմանք բուրձրովին ձեռնթափ ըլլան, այն թիւը կարծիքով թէ Միութիւնը անսպառ գանձ ճը ունի և հետեւաբար՝ աւելորդ է օժանդակել անոր: Արդիւնքը, փորձառութեան հիման վրայ, բուրձրովին ժխտական կ'ըլլայ: Միութիւնը կը վարանի նոր գործի ճը ձեռնարկել, կամ բացառիկ նպաստներ կարգադրել, ցորքան բնականաբար ապահով չըլլար թէ անոր ծախքը իրեն պիտի սրամաղրուի բարեսէր անդամներու կամ նուիրատուներու կողմէ: Ասիկա ապագային ճասին:

Իսկ անցեալին ճասին թողունք որ թուանշանները խօսին:

Միութեան հիմնարկութենէն վերջ, 1906—1909 եռամեայ նախաշրջանին, նպաստներու գումարն է Եգ. ոսկի 14,186 իսկ 1906—1913 նախապատերազմեան շրջանին 27,345 որուն 21,231 ոսկին աղէտեալներու և զանազաններու, 6114 ոսկին ալ վարժարաններու համար:

Ատոր փոխարէն, նոյն շրջանին հասոյթներու ընդհանուր գումարը եղած է Եգ. ոսկի 76,750 որուն 23,764 ոսկին անդամավճարներէ գոյացած:

Պատերազմի և տարագրութեան ընթացքին, 1914—1918, Միութեան այլազան նպաստներու համագումարն է Եգ. ոսկի 46,550, հետեւեալ ճանրամասնութեամբ՝ 16,415 յօգուտ աղէտեալներու և զանազաններու, 7542 վարժարաններու, 1555 որբերու և 21,038 Հայաստանի:

Իսկ ընդհ. հասոյթները եղած են Եգ. ոսկի 80,489, որուն 21,178ը անդամավճար:

Ձինադադարի առաջին շրջանին, 1919—1921, ճինչև Կիլիկիոյ պարպուծը, Միութեան յատկացուցած նպաստներն են Եգ. ոսկի 155,350, որուն գլխաւորաբար 57,625 ոսկին աղէտեալներու և 93,440ը որբերու համար:

Այդ եռամեայ ժամանակամիջոցին, Միութեան հասոյթները յանդած են առաւելագոյն սահմանին, արտադրելով Եգ. ոսկի 211,352, որուն 27,161 ոսկին անդամավճարներէ (1921 տարին առաւելագոյն 9754 ոսկիով ճրցանիշը շահած):

Վերջապէս, 1922—1927 գաղթականային շրջանը կը ներկայացնէ 233,970 Եգ. ոսկի նպաստի ընդհանուր գումար

ճը, որուն 22,004 ոսկին զաղթականներու և զանազաններու, 128,103 որբախնամ գործին, 9333 վարժարաններու, և 74,530 ոսկի յօգուտ Հայաստանի:

Գալով այդ շրջանի հասոյթներուն, անոնք յանդամ են 392,410 եգ. ոսկիի, որուն 35,535 ոսկին անդամաւճար:

Ամփոփելով, Միութիւնը 1906 էն ցվերջ 1927 արձանագրած ըլլալով 761,001 ոսկի իբր ընդհանուր հասոյթ և 463,215 ոսկի իբրև ընդհ. նպաստ, տարբերութիւնը կը կազմէ Միութեան Հիմն. և Մասն. Դրամազուխները, այդ շրջանի ընդհ. ծախքերը զեղչուելէ վերջ:

Վերոյիշեալ հասոյթներուն վրայ պէտք է բարդել նաև Մելգոնեան հսկայ նուիրատուութեան հիմնադրամը 572,054 եգ. ոսկի, ինչպէս նաև նպաստներուն վրայ 1926—7 շրջանին սոյն հիմնադրամէն վճարուած նպաստները և վարկերը (շուրջ 30,000 ոսկի):

Հ Ա Յ Կ . Բ Ա Ր Ե Գ . Ը Ն Դ Հ . Ս Ի Ո Ւ Թ Ե Ա Ն

Ը Ն Դ Հ . Հ Ա Ս Ո Յ Թ Ն Ե Ր Ո Ւ Ե Ւ Ն Գ Ա Ս Տ Ն Ե Ր Ո Ւ Ց Ո Ւ Ց Ա Կ Ը

(1906 — 1927)

Տ Ա Ր Ի	Ն Գ Ա Ս Տ Ն Ե Ր					Դ Ա Ս Ո Յ Թ Ն Ե Ր
	Ազատակներ և Զանազան	Որբեր և Որբանոցներ	Կրթական	Հայաստան	Համագումար	
1906-1913	21.231	—	6.114	—	27.345	76.750
1914-1918	16.415	1.555	7.542	21.038	46.550	80.489
1919-1921	57.625	93.440	3.100	1.185	155.350	211.352
1922-1927	22.004	128.103	9.333	74.530	233.970	392.410
1906-1927	117.275	223.098	26.089	96.753	463.215	761.001

Եւ իր հիմնարկութենէն ի վեր, կանոնաւորապէս, Միութիւնը ամենալայն համարատուութեան ձեւ սկզբունքը նուիրագործեց, օրը օրին, իր պաշտօնաթերթերովը եւ տարեկան տեղեկագիրներովը, որոնց ամբողջութիւնը կը կազմէ Բարեգործականի պերճախօս գրականութիւնը, պատմականօրէն նշանակելի հաւաքածոյ ձեռնարկ, որ կը վայելէ հազուագիւտ գոհացումը ինքզինքը գտնելու ստուգիւ «ապակիէ տան» ձեռք, ինչպէս ճակատաբաց յայտարարեց, Լնդհ. Փողովի ձեռք, Միութեան պատկառելի նախագահը :



ԵԱԳՈՒՊ ԱՐԹԻՆ-ԼԻՍՈՆՃԷԼԼԻ ՍԱՆԵՐ
ՔԷԼԷԿԵԱՆ-ՍԻՍՈՒԱՆ ՈՐԲԱՆՈՅԻՆ ՄԷՋ

ԻՆՉՈ՞Ւ ՊԷՏՔ
Է ԶՕՐԱՑՆԵԼ
ՄԻՈՒԹԻՒՆԸ

Որովհետեւ . . .

Իր ճիջոցներուն ներած չափով, եւ իր նպատակին սահմանին ճէջ, Հ. Բ. Ը. Միութիւնը կ'աշխատի ճշակելու համազգային համերաշխութիւնը եւ աշխարհի ամէն կողմ ջրբուած Հայերու ճիջեւ կը ստեղծէ եղբայրական համագործակցութիւն ճը, հայ ժողովուրդին բարոյական եւ նիւթական վիճակը բարւոքելու եւ անոր կրթական զարգացումը եւ տընտեսական բարգաւաճումը ապահովելու համար:

Որովհետեւ . . .

Միութիւնը հայ ժողովուրդին ինքնօգնութեան չափանիշն է: Շուրջ ճէկ քաւորդ դարու իր յաճաւ գործունէութեամբը անիկա առաւելագոյն չափով օգտագործեց հաւաքական ճիւղին եւ զոչողութեան արժէքը:

Որովհետեւ . . .

Հ. Բ. Ը. Միութիւնը ամենավերջին ճեւն է հայկական աւանդական բարեգործութեան եւ անիկա ազգային կազմակերպութեան ճը գերատիպարը կը ներկայացնէ իր արդիական վարչութեամբը եւ իր գործնական ուղղութեամբը:

Որովհետեւ . . .

Եթէ հայ ազգին գոյութեան պահպանումը ամէն հայրենասէրի սիրական պարտքն է, անխուսափելի հարկ կը ծագի իմաստուն եւ կորովի պայքարի, եւ այդ պայքարը պէտք է

ճղուի թէ՛ բարոյական եւ թէ՛ նիւթական ոյժերով, թէ՛ տընտեսական եւ թէ՛ մտաւորական մարդերու մէջ: Հ. Բ. Ը. Միութիւնը այդ պայքարող ուժն է, չարիքին եւ թշուառութեան դէմ: Այդ պայքարին ո՛վ որ ուժ կու տայ, ազգասիրական վեհ գործ ձը կատարած կ'ըլլայ:

Որովհետեւ . . .

Մասնաւորապէս վերջին 15 տարիներու ճիշտցին ազգովին ենթարկուեցանք աննախընթաց արհաւիրքներու. կրակէ անձրեւներ տեղացին մեր ազգին գլխուն. արիւնի լիճեր բացուեցան մեր ճամբուն վրայ. մեր ընտանեկան ծխաններուն մուխը մարեցաւ. մեր հայրենի տաճարներուն խունկը դաղրեցաւ: Եւ տակաւին մեր աչքերուն առջեւ են քստմնելի պատկերները դահիճներուն, եւ մեր ականջներուն կը հնչեն աղետարշ հեծեծները մեր սիրտի հատորներուն: Հ. Բ. Ը. Միութիւնը մեր ազգային մեծ վէրքերուն համար մեծ դարմաններ կ'որոնէ. անիկա այս վիթխարի եւ վսեմ գործը շարունակելու համար պէտք ունի ամէն սրտցաւ Հայու բարեյօժար օգնութեան:

Որովհետեւ . . .

Հ. Բ. Ը. Միութեան ցայտօր ունեցած բացառիկ յաջողութիւնը, թէեւ յուսադրական եւ սրտապնդիչ, բաց տակաւին անբաւական է եւ անկատար, երբ աչքի առջեւ բերուի մէկ կողմէ անոր եղական կազմն ու հսկայական նպատակը, եւ միւս կողմէ կարօտութեանց անհուն ծաւալը: Եթէ Միութեան նշանակութիւնը լիովին ըմբռնուի, ինչպէս որ Հրեաները սրտեռանդ յարած եւ փարած են իրենց Ալիանս Իսրաէլիդին, եւ զոհողութիւնները կատարուին արժանաւայել փութկոտութեամբ եւ խանդավառութեամբ, անիկա պիտի կրնայ շատ աւելի բարիք տարածել:

Որովհետեւ . . .

Հզօր եւ առողջ ազգերը աւելի կը գեղեցկանան, կ'ազնուանան ու կը զօրանան, սառապանքի բովէն անցնելով: Ո՛րքան աւելի ճշմարիտ է այս խօսքը, երբ ազգային համատրոփ զգացումով ձը հաւաքական ինքնապաշտպանութեան եւ

իրարօղնութեան հսկայ աշխատանքը կը կատարուի մերինին նման դժբախտ ազգի մը տառապակոծ կեանքին մէջ:

Որովհետեւ...

Եթէ մեր ազգին մէջ, դա՛ռն ճշմարտութիւն, շատ մը սոգեղ կիրքեր կը յուղուին, շատ մը գուեհիկ ատելութիւններ կը դաւուին, շատ մը ազգաբանդ պայքարներ կը ճղուին, և օտարութեան մէջ աստանդական, շէնշող Հայը կը թափաւի, կ'ուծանայ եւ կ'ալլասերի, ատոնք ամլութեան դատապարտելու համար, աղնիւ ներողամտութիւններու, շինարար կորուխերու, ազգանուէր կամաւորութիւններու փոխարկելու համար, պէտք է որ Հ. Բ. Ը. Միութիւնը, մեր համազգային ամէնէն համատարած կազմակերպութիւնը, ա՛յնքան զօրանայ, ա՛յնքան ընդարձակուի, ա՛յնքան բարգաւաճի, որ Հայութեան հետ շփոթուի, Հայութեան սիրտը ըլլայ:

Որովհետեւ...

Միութիւնը եղբայրակցութեան օրհնաբեր պատգամը կը տարածէ, իր բնաբանն ըլլալով «Միութիւնը Հայութեան համար»: Հայութիւնը, զոր բռնութիւնը եւ հալածանքը քայքայած էր, զոր դաւանանքն ու կուսակցութիւնը պառակտած էր, զոր ժամանակն ու անջրպետը բաժնած էր, Հայութիւնը, կարծես զսպանակէ մը զրդուած, ճիահաղոյն, կ'ըլլայ Միութիւնը ճիահաղորդ, Հայկական Միութիւնը, եւ Ընդհանուր Միութիւնը:

Որովհետեւ...

Ի՛նչ որ ըրաւ ցարդ Հ. Բ. Ը. Միութիւնը, անիկա ըրաւ իր ճիշտցներուն ներած չափովը, եւ որքան ալ կարեւոր թուի իր կազմակերպած օգնութեան գործը, անիկա բազադատմամբ անհամար կարիքներուն աննշան խակ է, եւ որպէս զի անիկա ի վիճակի ըլլայ իր դերը կատարելու ամենալայն չափով, ինչպէս կը տրամադրէ իր կանոնադիրը, անհրաժեշտ է որ իրեն ընծայուին հնարաւորութիւններ, զոչոգութիւններով զոր Միութիւնը պիտի գիտնայ, իր կազմակերպական եւ վարչական կատարելագործութեան շնորհիւ, արժանաւորապէս արդիւնաւորել, բարոյական, կրթական, տնտեսական եւ վերաշինական մարզերուն մէջ:

Որովհետեւ . . .

Եթէ ընդունինք իսկ թէ այսօր կը գտնուին Հայեր ուրոնց համար հրապոյր չունին Հայութիւն եւ Հայրենիք բառերը, որ ազգին անցեալը մոռցած եւ ապագայէն յուսահատած են, սակայն այդպիսիները ի՞նչ կրնան առարկել զուտ մարդասիրական զգացումին, եղբայրական ձեռնտուութեան դէմ: Աչքի առջեւ ունինք ժողովուրդ մը, աշխատասէր եւ ընդունակ, որ իր միջավայրին համար քաղաքակրթութեան գլխաւոր աղբակը եղած է, եւ աւելի մեծ չափով կրնար բլլալ, եթէ իրեն պատեհութիւն տրուէր: Այդ ժողովուրդը, դժբախտ պարագաներու զոհ, շարունակ ծանր հարուածներու ենթակայ եղած բլլալով այսօր կը տուայտի, իր անողորմ բախտին լքուած: Ուժասպառ եւ սրտաբեկ ժողովուրդը խնամել, մխիթարել, կազդուրել եւ բարձրացնել, ահա՛ Միութեան նպատակը, կոչումը, գործը: Արդ, ի՞նչպէս մեկնել այդ տեսակ կազմակերպութեան մը հանդէպ անտարբերութիւնը այն Հայերուն եւ Հայուհիներուն, որ, թերեւս իրենք ալ երբեմն ճշակած կեանքի դառնութիւնները, այսօր բարեկեցիկ վիճակ մը ունին, անձնական վայելքի համար առատօրէն կը ծախսեն, եւ սակայն չեն յօժարիր ամսական 25 սէնթի կամ մէկ շիլլինի ճզճիմ զոհողութիւն մը իսկ ընել: Ո՛վ որ կարենայ, երեւակայութեան ուժով, գէթ վայրկեան մը ինք իր վրայ զգալ ցաւի, զրկանքի, տառապանքի ճնշումը, թերեւս պիտի խոտովանի թէ սոսկ ինքզինքին համար ապրող անձը, ո՛չ միայն սրբազան պարտականութեան մը մէջ կը թերահայ, այլ եւ ճշմարիտ հաճոյքէ մը կը զրկուի, քանզի բարեգործութիւն եւ երջանկութիւն հոմանիշ են ազնիւ մարդուն համար:

Վերջապէս . . .

Պարտինք զօրացնել Հ. Բ. Ը. Միութիւնը, որովհետեւ ան նպատակ ունի զօրացնել Հայ ազգն ու Հայ Հայրենիքը, եւ ի՛նչքան աւելի ընդլայնուի, տարածուի եւ ուժեղանայ, այնքան մեր Ազգին ու Հայրենիքին զօրացման գործը կ'ընդլայնուի եւ կ'ուժեղանայ: Ան իր տրամադրած միջոցները գործածած է արտակարգ աղէտներու պահուն անմիջական օգ-

նութիւն հասցնելով աղէտեալներուն, — հաւաքել, պահպանել ու իբր հայ կրթել որբերը, բանալ դարձանատուներ աղքատ հիւանդներուն համար. բայց անոր ճշտական գործն է օտար երկիրներ ցրուած Հայութեան բազմաթիւ բեկորներուն հայ ճնալուն աշխատիլ, այդ գաղթականներէն ինչքան կարելի է իր սեփական ճիշտցներով, բացառիկ մասնաւոր հանդանակութիւններով եւ Հայաստանի կառավարութեան թանկագին գործակցութեամբը Հայաստան փոխադրել, եւ ճանաւանդ Հայաստանի մտաւոր եւ տնտեսական վերաշինութեան գործին իր նպաստի բաժինը բերել: Ասիկա ծրագիր մըն է լայնօրէն հայրենասիրական, որ պէտք է խանդավառէ ո եւ է աղնիւ ու ազգասէր Հայ եւ ճղէ անիկա այս գործին իր աջակցութիւնը բերել, կամ իր արդէն իսկ բերած աջակցութիւնը կրկնապատկել:

Որովհետեւ . . .

Եթէ Հ. Բ. Ը. Միութեան անդամները բազմապատկուին եւ ճիշտցները աւելի ստուարանան, ան ոչ ճիայն պիտի կարենայ աւելի լայն չափով շարունակել իր հիմնարկութենէն ի վեր ցարդ արդէն իսկ կատարած գործերը, ոչ ճիայն պիտի ջանայ մասնաւորապէս Հայաստանի վերաշինութեան եւ ճշակոյթին իր աջակցութեան բաժինը ընդլայնել, այլ եւ ջանքեր պիտի ընէ գաղութներու մէջ օտարացման վտանգին ենթարկուած հայ նոր սերունդը հայ պահելու համար, բանալով նախակրթարաններ կամ օգնելով գաղութային կազմակերպութեանց կողմէ բացուած դպրոցներու, եւ պիտի նպաստէ նաեւ հայ ժողովուրդին մտաւոր եւ բարոյական վարճացման, ըստ իր Կանոնագրին, շինիչ հրատարակութեանց եւս ձեռնարկելով, որ ազգային աւանդութեանց, ազգային բարոյականի, ազգային օգրի, ազգային ճշակոյթի պահպանման եւ վարճացման օժանդակելու բնոյթը ունենան:


Որովհետեւ . . .

Միութիւնը իր բազմամեայ կեանքով ու գործունէութեամբ ապացուցուց թէ Հայը, հակառակ հաւաքական գործ մը տեսական հիմերու վրայ դնելու անկարող նկատուելու յուստես կարծիքին, կարող է այդ թանկագին յատկութիւնը ցոյց տալ,

Եւ ասով օտարներուն ձօս խակ հայց ցեղին համար հաւատք
եւ յարգանք ներշնչել:

Որովհետեւ . . .

Իր գեկավարութեան լըջութեամբ եւ գործունէութեան
կանոնաւոր ու յտակ ձեթոտներով վստահելի եւ սրբկեշտ
կողմակերպութիւն ճըն է, որուն յանձնուած ո եւ է կտակ,
նախրատուութիւն կամ ամէնէն խոնարհ լուծան խակ իր
նպատակին ծիայն կը յատկացուի անշեղօրէն, ուխտազիր
ուանդապաշի ե գործակատարի հաւատարմութեամբը:



ՄՈՒԹԵԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԱԿԵՐՏ ԴԱՐՈՒՅԻ ՅԱԿՈԲԵԱՆ ՄԱՅՐԱՆՈՅԸ

ԻՆՉՈ՞Ւ ՊԷՏԲ
Է ԱՋ ԱԿՅԻԼ
Մ Ի Ո Ի Թ Ե ԱՆ

Որովհետեւ . . .

Առանձին ու անջատ ճիղեր, որչափ ալ կրկնուին ու բաղձանան, չեն կրնար յաջողապէս հասնիլ այն նպատակին զոր ընդգրկած է Հ. Բ. Ը. Միութիւնը: Ոյժերու համախմբում, կեդրոնացում, կանոնաւորում, — այս օրինակն է զոր կ'ընծայեն աշխարհի մեծագոյն ազգերը: Չարատանջ եւ բաղձակարօտ ժողովուրդ ճը, ինչպէս մերը, պէտք է հետեւի անոնց, եւ ատիկա հնարաւոր է՝ միայն ընդհանուր կաղձակերպութեամբ ճը, դոյզն պահեստը խնայողաբար գործածելու եւ նուազագոյն սպառումով առաւելագոյն արդիւնքը ձեռք բերելու համար:

Որովհետեւ . . .

Միութիւնը համազգային մեծ ընտանիք ճըն է, որուն եղբայրական դրօշին տակ, ձեռք ձեռքի տուած, համերաշխաբար և կարգապահօրէն, ժողովուրդին և հայրենիքին կրնան ծառայել այր ու կին, փոքր ու մեծ, հարուստն ու գործաւորը, առանց դաւանանքի, դասակարգի և կուսակցական ու է խտրանքի:

Որովհետեւ . . .

Մեր ազգին համար իր տեսակին մէջ Միութիւնը միակն ըլլալով որ խտիրը կը դրժէ, միա՛կ պայման ճը ունի ան. կը բաւէ Հայ ըլլալ անդամակցելու համար, կը բաւէ Հայ ըլլալ նպատատւորուելու համար: Ծնորհիւ անխտրականութեան և

եղբայրակցութեան ոգիին զոր անիկա ճշակած է, Միութիւնը հայրենակիցները բոլի բերելով յաջողած է թօթափել ձեր ժողովուրդին ձեջէն յարանուանական մոլեռանդութիւնը և դասակարգային անջրպետումները, և ճիւս կողմէ գերագոյն չափով և դործնական ճիտքով զօրացուցած է Հայուն բարեսիրական զգացումները, ինչպէս և կարգապահութեան ոգին:

Որովհետև . . .

Միութիւնը զօրութիւն է: Միութիւնն է որ պիտի բուժէ ձեր դառն կսկիծը: Միութիւնն է որ պիտի լուծէ ձեր արդար վրէժը: Եթէ ձեր սիրտերը կսկիծով կը ճորճոքին, ու եթէ ձեր հոգիները զայրոյթով կը բորբոքին, անվարան ու անյապաղ պէտք է ձիւնաք Բարեգործականի, որուն զբօշակը պիտի առաջնորդէ ձեզ դէպի Հայութեան վերածնութիւնը և դէպի Հայրենիքի վերաշինութիւնը:

Որովհետև . . .

Անլուր աղէտքներ խուժեցին ձեր ազգին վրայ: Տարաշխարհի գաղթականը ուսեստ և զգեստ կ'ուզէ. Արարատեան դաշտի ճշակը սերմնցու և լճկան կ'ուզէ: Եւ տակաւին անհրաժեշտ պէտքեր գաղութահայութեան ձեջէն կը ցցուին Հ. Բ. Բ. Միութեան առջև.— անոր ճիտքը կրթելու, նկարագիրը ազնուացնելու, ընդունակութիւնները օգտագործելու, և այլ ամէնուն հետ ճիասին անոր ազգային գիտակցութիւնը հրահրելու: Եթէ Միութիւնը ատեն ճը ևս այս ուղղութեամբ կարենայ օգնել հայ ժողովուրդին, վաղուան սերունդը պիտի կազմէ նոր հայութիւն ճը, առողջ և կորովի, խելօք և ճարտար, քաջասիրտ և ուղղածիտ, շինարար և բարեկեցիկ:

Որովհետև . . .

Բարեգործութիւնը պայճան է քաղաքակրթութեան, պահանջք և օրէնք ճարգութեան: Անհատը ա՛յն աստիճան քաղաքակիրթ է որքան իր ձեջ զարգացած է ճարգասիրական զգացումը: Քաղաքակրթուած ճարգը չի խուսափիր տկարը, անպաշտպանը, ճերը, հիւանդը, արկածեալը, որքը խնամելու ազնիւ պարտականութենէն: Մէկ խօսքով, ազգի ճը քաղաքակրթութեան չափանիշն է իր բարեգործութեանց աստիճանը: Բարեգործութիւնը ճեճ առաքինութիւն ճըն է, և Հայկ. Բա-

բեգորձական Միութիւնը այլ առաքինութեան ձեռն գործաւորն է ձեր բազմակարօտ աղօղին ձէջ:

Որովհետեւ . . .

Եթէ ձեռք չի սրտապնդենք ձեր քաճբախտ աղղայինները և անտարբերութեամբ դիտենք անոնց յուսակտուր ընկճումը կամ գաղթուճը, ժամանակ պիտի գայ որ ազազուն տերեւներ պիտի ծնան Հայութեան հինաւուրց կաղնիէն, և պատմութիւնը, իր գատալճիւղներուն ձէջ անողոք, այսպէս պիտի արձանագրէ ձեզի համար.— Ահա՛ աղղ ձը որ արժանի չէր սպրեւու, և ձեռու:

Որովհետեւ . . .

Միութիւնը, գերազոյն խտէալի առաքեալ, կը սրէ հաւատքը զոր ամէն Հայ պարտի ունենալ իր ցեղին ազազային վրայ: Իր սկզբունքն է վստահիլ անկեղձ ազգասէրներու համադորձակցութեան, և այդ ուժին դիտակցութեամբը լարել իր աղղային գործունէութիւնը: Անիկա համոզուած է որ յանուն Հայ ճարտիրտութեան, յանուն հայրենիքի նուիրական շահերուն, ամէն սրտցաւ հայրենակից իր անդամակցութեամբը կը բերէ ազատ ու յօժարակամ օժանդակութիւն ձր:

Որովհետեւ . . .

Երկար տարիներու բեղուն և զեղուն կեանքովը, Միութիւնը ինքզինքը յամբօրէն պարտադրած է ժողովուրդին սիրոյն և վստահութեան: Ու եթէ բառերը լուեն, թուանշանները ինքնին կը խօսին: Ու եթէ հազարաւոր անդամներ և նուիրատուներ համեստօրէն ճոռնան խկ ինչ որ ըրին ձինչև այսօր, բիւրաւոր հայրենակիցներ երախտագիտութեամբ պիտի յիշեն թէ Բարեգորձականը, աղէտքի և տառապանքի բալոր ճամբաներուն անկիւնները, ձիշտ գրկաբաց կը սպասէր, հաւատարմօրէն կատարելու համար իր պահապան հրեշտակի վեհ դերը: Ո՛չ ոք կրնայ ուրանալ թէ Հ. Բ. Ս. Միութիւնը, ձիշտ պատնէշին վրայ, առաջինը եղած է ձիշտ լսելու օղնութեան աղաղակ ձը, աղէտի վայրէն հասած, և, իբրև պահապան հրեշտակ, իջած է ան թշուառութեան խաւերուն ձէջ, ցաւեր ամօքելու և վէրքեր զարձանելու համար:

Որովհետև . . .

Միութեան խակական ձգտումն է մերկը հաղուեցնելէ, անօթութեան դէձ կռուելէ, թշուառին օգնելէ աւելի, չարիքը առժամապէս դարձանելէ աւելի, անիկա հետզհետէ բոլորովին արձատարիլ ընելու աշխատիլ, այնպէս որ Հայը կարենայ ինքնօգնութեամբ ապրիլ և զարգանալ: Միութիւնը այս ճեճ արդիւնքը պիտի կրնայ ապահովել՝ հայ ժողովուրդին անդուլ զոհարերութեան շնորհիւ, որ զսպանակն է մեր ցեղին անընկուն ինքնազոյութեան և անսպառ դիմագրաւումին:

Որովհետև . . .

Այսօր ամէն Հայ որ ազգին ցաւերով և պէտքերով կը շահադրդուուի, որ ազգին վերականգնումին լըջօրէն կը ցանկայ, իր աչքը կը սեւեռէ Հ. Բ. Բ. Միութեան: Ո՞վ կրնար յուսալ, երբ Միութիւնը հիմնուեցաւ, թէ համեստ ծառը հսկայ արձատներ պիտի ձգէ այսքան շուտ: Իրականութիւն է սակայն այսօր: Չէ՞ որ Միութիւնը ամէն ազգասէր Հայու սիրտին մէջ է որ կը քաղէ իր կենսունակութեան հիւթը: Ի՞նչպէս կ'արդարանայ ու է Հայու խուսափումը պարտականութենէ ճը որ կը պահանջուի ազգին տնտեսական վերածնութեան, ուրիշ խօսքով՝ ազգային պահպանութեան գործին համար: Պատրուակները կրնա՞ն խիղճի անդորր պարզեւել հո՞ն ուր պարտականութիւնը կը հրաժայէ: Կանոնագրի այս կամ այն տրամադրութեան, Կեդրոնի կամ Մասնաժողովի այս կամ այն անդամին ակնարկող զիտողութիւնը, վարչական այս ինչ կամ այն ինչ տնօրէնութեան վերաբերեալ աժան առարկութիւնները, նոյն խկ թէ հիմնաւոր ըլլան, պէ՞տք է ազգին մեր սիրտին ու միտքին, եթէ մեր հայրենասիրութիւնը բաւական տաք է և անկեղծ, և մեր հայեացքի ոլորտը բաւական լայն է: Պարագաներ կան որոնց մէջ անձնական հաճութիւն կամ զգացումի ճը զոհողութիւնը խկապէս հայրենասիրական գործ մըն է:

Որովհետև . . .

Հ. Բ. Բ. Միութիւնը հաւատարիմ պահապանը եղած է ցայսօր իրեն վստահուած կտակներուն և ալլազան հիմնադրամներուն, ինչպէս նաև ամենայնաբն գումարին զոր իր

վարիչները, համաձայն այն ուխտագրին զոր ստորագրած են, խղճմտօրէն գործաձած են իրենց կանխորոշեալ նպատակին: Այդ հաւատարմութեան և վստահութեան շնորհիւ է որ անիկա տիրացաւ Մելգոնեան վիթխարի նուիրատուութեան: Անիկայ այսօր կը հանդիսանայ լաւագոյն աւանդապահը և գործակատարը ազգային զանազան կտակադրամներու ևս, և իր ներկայ կազմակերպական և իրաւական զիրքը անկորնչելի կ'ընծայէ անհատական անժառանգ հարստութիւններ:

Որովհետեւ . .

Համոզուած ենք որ իրեն ընծայուելիք ամենալայն աջակցութենէն կախում ունի ազգային բաղձատեսակ կարիքներու և կարօտութեանց գոհացումը: Արդարև, Միութիւնը, ձէկ կողմէն կ'իրագործէ կտակարարներու և նուիրատուներու կամքն ու պայմանները, և ճիւղ կողմէն իր սեփական ճիշտցներով, որ դժբախտաբար անձուկ են, կը ջանայ պահել իր հիմնարկութիւնները և նպատեղ ազգօգուտ ձեռնարկութեանց: Եթէ իրեն տրուի ուրե՛մն աւելի լայն հնարաւորութիւն, ըլլա՛յ անգամակցութեամբ, ըլլա՛յ նուիրատուութեամբ, անիկա կարող պիտի ըլլայ գլուխ հանել նաև բաղձաթիւ ձեռնարկներ, զաղութահայութեան ձէջ թէ հայրենիքին, քանի որ ուղիղ չէ պահանջել և չի փոխարինել, Միութիւնը ինքնին ըլլալով նպատընկալ ճարձին ճը որ տալու համար պէտք է որ նախ և առաջ ստանայ:

Վերջապէս . . .

Եթէ կ'ուզենք իբր ազգ ասրիլ, պէտք է որ ճեր ձէջ պահպանենք համերաշխութեան ոգին, և այդ ոգին զերագոյն արտայայտութիւնը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնն է հիմա ճեր ձէջ: Ծատ ճը բաներ ճեղ կը բաժնեն այսօր դժբախտաբար. ճիա՛կ հաստատութիւնը որ կրնայ ճեղ համերաշխօրէն ճիացնել Բարեգործականն է, այն նպատակներով որ իր գործունէութիւնը կ'որոշեն և որ իր անունին սահճանափակ ջրջանակէն ջատ անդին կ'անցնին:


Հ. Բ. Ը. Միութիւնը, լայն առուճով, Ազգին բարիքը հետապնդող հաստատութիւն ճրն է: Անոնք որ Ազգին բարիքը կ'ուզեն, այս Միութեան հետ պէտք է ըլլան:

Այս Միութիւնը ազգային համերաշխութեան դպրոցն է: Անոր աջակցելով, անոր ծիանալով, մենք կը կապուինք մեր Ազգին, մաս կը կաղմենք մեր Ազգային Միութեան: Հայու-
թիւնը իրար կապող մեծ շղթային օղակներէն մին կ'ըլլանք:

Երբ որ Անտեան լեռներուն ստորոտը, Գորտոպայի մէջ, իր հայրենիքէն կտրուած հայ գիւղացին կամ արհեստաւորը ամսագլխուն իր անդամալճարը կուտայ Բարեգործականին, կամ Խաղաղականի ծովեղբին վրայ տքնող Մակասարի Հայը իր յանձնառութեան գիրը կը ստորագրէ Հ. Մ. Բ. Միութեան Մասնաժողովին, այլ ևս հայ զանգուածէն անջատուած չի դար լինելիքը: Իր պարզ ժէսթը կը տանի կը կապէ ինքը, ովկիանոսներէն և ցամաքներէն անդին, վանի այգեստաններուն կամ Արտամետի պարտէզներուն առատութեանը որ իր մանկութիւնը քաղցրացուցեր էր, կամ Հաճընի Ս. Յակոբին կամարներուն որ իր աւաջին աղօթքը լսեր էին: Այլ ևս մի-նակ չապրիր, ու կ'երթայ կը միանայ իր հեռաւոր հայրենի-քին, իր յիշատակներուն, իր աւանդութեանց, իր ցեղին:

Անոր մէջ է Հ. Բ. Բ. Միութեան կատարած դերին մե-ծութիւնը և անչափելի օգտակարութիւնը:

Անոր համար է որ մենք անվերապահօրէն և համերաշ-խօրէն պէտք է աջակցինք Հ. Բ. Բ. Միութեան:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԵՒԴՈՎՈՅ ԳԻՂԱՅԻՆԵՐԸ
(Հ. Բ. Բ. Մ-Ի ՄԷՅԵՄԵՏԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՎ ԿԱՌՈՒՅՈՒԱԾ)

ԻՆՉՈՒ

ԿԸ ՀԱՒԱՏԱՄ

ԲԱՐԵԳՐԾԱԿԱՆԻՆ

Ա.— Որովհետև Բարեգործականը կը հաւատայ իմ ազգիս աշխատաւորին և հայրենիքիս զեղջուկին ջանքերուն և անոր օգնութեան կը հասնի, որպէս զի ան արդիւնաւորէ հայրենի հողը:

Բ.— Որովհետև Բարեգործականը կը հաւատայ իր ազգին ճատաղ սերունդին ճտաւոր սյժերուն և ճիջոցներ կ'ընձեռէ հայ ճիտքը ճշակելու և զարգացնելու:

Գ.— Որովհետև Բարեգործականը կը հաւատայ իմ ցեղիս թաքուն ուժերուն և կը հայթայթէ ճիջոցներ անոնք երեւան բերելու և արժեցնելու:

Դ.— Որովհետև Բարեգործականը կը հաւատայ թէ ճիւղեան, անխորականութեան, համերաշխութեան և համագործակցութեան զազափարականին կառչելով, պիտի կրնայ իրագործել իր ազդօզուտ և հայրենանուէր նպատակները:

Ե.— Որովհետև Բարեգործականը կը հաւատայ թէ մեր ազգին ճէջ պիտի կարենայ կատարել այն նախախնամական գերը զոր Հրեաներուն համար կը կատարէ Ալիանս Իսրայէլիը, իր զրօշին տակ համախմբել բոլոր սրտցաւ Հայերը անխտիր, իբրև կամաւորներ բարեգործութեան մեծ բանակին:

Զ.— Որովհետև Բարեգործականը կը հաւատայ թէ ինք համազգային այն մեծ խողովակն է ուրկէ կրնայ եղբայրական օգնութեան գործը մատակարարել, ամէն ուղղութեամբ, լաւագոյն պայմաններու և ամենալուրջ հակակշիռի ներքև:

Ի Ն Ձ Ո՞ Ի

Ա Ն Դ Ա Մ Ե Մ

Բ Ա Բ Ե Գ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն Ի Ն

Ա.— Որովհետև անիկա համալգային ընդհանուր ծիու-
թիւն ճըն է, որ սեռի և տարիքի, դաւանանքի և դասակար-
դի, գաղափարի և կուսակցութեան ու և է խտիր չի ճանչ-
նար: Անոր հովանիին ներքև ճիւղացած են ու և է յարանու-
նութեան կամ կուսակցութեան պատկանող Հայեր, այր ու
կին, նոյն խակ ճանուկներ:

Բ.— Որովհետև Հ. Բ. Ը. Միութիւնը դուտ ալգային-
բարեգործական հաստատութիւն ճըն է, որ ու և է քաղաքական
բնոյթ չունի կամ ճրագիր չի հետապնդեր:

Գ.— Որովհետև իր նպատակն է հայրենի հողին վրայ
ապրող հայութեան գործնականօրէն օգնել և հայրենադուրկ
գաղթականութիւնը պահպանել և ճայր հայրենիքին ճօտեցնել:

Դ.— Որովհետև անիկա կ'աշխատի հայ ճողովուրդին
բարոյական, ճաւորական և տնտեսական վիճակը բարելաւել:

Ե.— Որովհետև անիկա սկիզբէն ի վեր իր իճատուն
ուղղութեամբ և դրական գործունէութեամբ կը սատարէ ճեր
աղգին ճերբազատճան սրբաղան գործին, և ունի շուրջ ճէկ
դարու պատկառելի անցնալ ճը, կէս ճիլիոն սակիի չափ նը-
պաստ տուած ըլլալով աղգաշէն նպատակներու համար:

Զ.— Որովհետև իր հիճնադիրներուն իրատեսութեան, վա-
րիչներուն ճեռնհասութեան և գործիչներուն անճնուիրութեան
շնորհիւ, իրենց գլուխը ունենալով Պօղոս նուպար Փաշայի

նման մեծ Հայ ձր, յաջողած է ըլլալ ժողովրդական աղգային հզօր ընկերակցութիւն ձր և շահիլ ընդհանուր յարգանք և վստահութիւն:

Է.— Որովհետև անհատ ձր, ս'րքան ալ աղագասէր և վեհանձն ըլլայ, առանձին չի կրնար մեծ գործ ձր տեսնել, մինչդեռ Հ. Բ. Ը. Միութեան անդամները ձեռք ձեռքի տուած հրաշքներ կրնան գործել, քանզի ս'ւր՝ Միութիւն, հոն՝ զօրութիւն:

Ը.— Որովհետև համոզուած եմ արդարև որ ուժերու ցրուումը, ճանաւանդ մերինին նման տկար և բաշմակարօտ աղբի ձր համար, ինքնին վնասակար է, մինչդեռ միացեալ ուժերով միայն կարելի է հաւաքական արդիւնաւէտ գործ ձր ապահովել:

Թ.— Որովհետև Բարեգործականը ինձի լաւագոյն պատեհութիւնը կ'ընծայէ աղբիս հանդէպ ունեցած պարտականութիւնս կատարելու, զոր առանձին անկարող պիտի ըլլայի ընել, և վստահ եմ որ տուած դրամս խղճմտօրէն կը գործածուի իր նպատակին և ոչ մէկ պատրուակով իր նպատակէն չի շեղուիր:

Ժ.— Որովհետև մեր աղբին մէջ չի կայ կաղձակերպութիւն ձր արդիական լուրջ վարչութեամբ ձր օժտուած, որ Հ. Բ. Ը. Միութեան նման հրապարակաւ, լրիւ և կանոնաւորապէս հաշիւ տայ օրը օրին:

ԺԱ.— Որովհետև Հ. Բ. Ը. Միութիւնը այլևս հաստատուն հիմերու վրայ դրուած ըլլալով, իր յարատեւումը և բարգաւաճումը ապահովուած է. և անոր ապագան ապահովուած է, ոչ թէ անոր համար որ արդէն զօրաւոր դրամագլուխ ձր ունի, այլ քանզի շա՛տ աւելի զօրաւոր բարոյական հարտութեան ձր տիրացած է:

ԺԲ.— Որովհետև կը տեսնեմ որ մեր որբերը, այրիները, աղէտեալները, գաղթականները անխտիր, կ'օրհնեն Հ. Բ. Ը. Միութիւնը, իբր նախախնամական գործ ձր որ աղգային երախտագիտութեան արժանի դատուած է:

Ի Ն Ձ Ո Ւ

Կ Ը Փ Ա Ր Ի Ն Ք

Բ Ա Ր Ե Գ Ո Ր Մ Ա Կ Ա Ն Ի Ն

«Հայր իր Բարեգործականով ինքն իրեն կը ծառայէ:»

«Հ. Բ. Ը. Միութեան գործունէութեանց ճիջոցովը, անապատներու արեւակէջ աւազներուն վրայէն ազատուեցան և վերապրուեցան Հայութեան վաղուան ապագան կաշճող Հայ կորիւնները:

«Մեր ցեղին գոյութեան սահպանումին բնազդը բռնած է ձեզ բաղձապիտի Հայրենասիրական գործունէութեանց ձէջ: Խոր բնազդով ձը կ'առաջնորդուինք եւ կը փարինք Բարեգործականին:

«Անիկա շարախուած է Հայու կեանքին հետ, անկէ զատել անկարելի է, որովհետեւ Հայուն գոյութեան բնազդին արտայայտութիւնն է: Մնունդն է ան ինքնապաշտպանութեան բնազդին, եւ որքան ատեն որ այդ բնազդը ինքզինքը զգալի կ'ընէ ձեր ձէջ, Բարեգործականը ձեր ձէջը պիտի ձնայ ու ձենք պիտի փարինք անոր:

«Բարեգործականին կոչումն ու դերը նուիրական է:

«Ահա՛ թէ ինչու կը փարինք անոր:»

«Ես կ'աշխատիմ Հ. Բ. Ը. Միութեան ծաւալման և բարգաւաճման, որովհետև դիտեմ և կը հաւատամ որ Միութիւնը հայ ժողովուրդին բարեգործական և շինարարական առաքինութեանց արդիացեալ կաղձակերպութեան հիանալի բիւրեղացումն է: Այնպէս որ եթէ բոլոր խելք ունեցող Հայեր կարող ըլլային հասկնալ ձեր Ազգային Պատմութեան այս փաստը, վստահ եմ թէ անոնք ինքնաբերաբար պիտի անդամագրուէին Միութեան և պիտի տային անոր ոչ ճիւղն իրենց դրամը, այլ նաև իրենց ժամանակը, գործին բարգաւաճումին համար:

«Հ. Բ. Ը. Միութիւնը կոչուած է իրապէս բարերար դեր ձը կատարել ձեր Ազգային Վերաշինութեան այս նոր և փափուկ շրջանին ճէջ: Երանի՛ որ կարող ըլլայինք ստիկա հասկցնել հայ ժողովուրդին ձե՛ծ զանգուածին: Այն ատեն Միութիւնը աւելի ձե՛ծ չափով կարող պիտի ըլլար ծառայել անոր, նոյնինքն հայ ժողովուրդին և հայ հայրենիքին:»

ԽՆԶ ՊԷՏՔ Է ԸՆԵԼ,
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ
ԲԱՐԳԱՆԱՃՄԱՆ ՀԱՄԱՐ

Յաճախ նմանօրինակ հարցումներ կ'ուզվեն Բարեգործականի բարեկամները: Պարզ է պատասխանը. երկու էական կէտերու վրայ պէտք է ուշադրութիւն դարձնել:

1.— Պէտք է շատցնել Բարեգործականի անդամներուն թիւը:

2.— Պէտք է անոնք հաւատարմօրէն եւ կանոնաւորութեամբ կատարեն իրենց պարտքն ու յանձնառութիւնը:

Առ այդ կը բաւէ հետեւիլ Ալիանս իսրաէլիդի կամ Նիր Իոթ Բըլիֆի դրութեան: Անոնք յաջողած են ձիւրոնաւոր անդամներ արձանագրել, ինչ որ հաստատուն եկամուտի ճը հիմնական երաշխիքն է:

Կը բաւէ որ ձէն ճի անգամ գտնէ ուրիշ անգամ ճը առաջնորդէ շ. Բ. Ը. Միութեան ճեճ ընտանիքին ճոցը, ձէն ճի հաճակիր կտակ ճը կամ նուիրատուութիւն ճը ընէ կամ ընել տայ:

Եթէ յաջողի ճշտավճար անգամագրութեան ճեռնարկը, ամերիկեան ճեթոաներու կիրարկումով, այն ատեն շ. Բ. Ը. Միութիւնը պիտի կրնայ շա՛տ աւելի վստահ կերպով ընդլայնել նաեւ օդնութեան սահմանափակ գորճը:

Օգնե՛ձէ՛ք . . .

«Եղբայր ննք մննք»

Միութիւնը աշխարհիս ամէն կողմը ցրուած Հայութեան ծիւթեան կապը ըլլալով, ըլլալով ծիւթնոյն ժամանակ կարօտ ազգակիցներու համար օգնութեան փարոս ճը, իր անդամները պարտին համերաշխ եւ աջակից գտնուիլ իրարու նկատմամբ:

Այսպիսի համերաշխութիւն ճը ճիւղն, փոխադարձ օգնութեամբ նուիրագործուած, պիտի կրնայ Միութեան զօրութիւնը ապահովել, քանզի համագործակցութիւնը հրաշագործ ուժ ճըն է:

Օգնեցէ՛ք ուրեճն Հ. Բ. Ը. Միութեան, եթէ կը սիրէք ճեր արիւնաքամ ազգը եւ վերածնուող հայրենիքը, որոնց ճառայելու կոչուճը ունի ան:

Օգնեցէ՛ք անոր, ինչպէս որ կը փափաքիք, ճեր նախասիրած ճեւով, բայց ճեր կրցածէն աւելի, եթէ ճեր սիրտը եւ ճեր խիղճը կը թելադրեն ճեզի սատարել եղբայրական օգնութեան եւ հայրենիքի վերաշինութեան ճեռնարկներուն, ճոր Միութիւնը կը կազմակերպէ եւ կ'իրագորճէ լայնօրէն:

Օգնեցէ՛ք սակայն անճիջապէս, առանց դանդաղելու, առանց առարկելու եւ տատամսելու, եւ առատաճեռնօրէն, քանզի որքան ալ շատ տաք, նորէն քիչ է, և որքան շուտ տաք ա՛յնքան աւելի տուած կ'ըլլաք:

Եթէ կը սիրէք օրը օրին խմանալ թէ ձեր նպատար իրական նպատակին յատկացուած է եւ թէ զրական արդիւնք ձեր տուած է, տուէք Հ. Բ. Լ. Միութեան, քանզի անիկա այդ բոլոր պայճանները դերադանցօրէն կը լրացնէ:

Բաց ատէք աւելի սիրտով, քան թէ ճիւղն ձեռքով:



ԺԸՆԷՎԻ ԴԵՌԱՏԻ ԱՆԴԱՄՆԵՐՈՒ ԽՄԲԱՆԿԱՐԸ
(ԶՈՅԳ ԸՆՏԱՆԻՔԻ ԶԱԽԱԿՆԵՐ)

Եթէ՛ օգնէք . . .

Հ. Բ. Ը. Միութիւնը կարող պիտի ըլլայ նոր հիմնարկութիւններով օժտել բազմակարօտ Հայութիւնը եւ վերածընուող Հայրենիքը:

Եթէ՛ օգնէք . . .

Անիկա, առ ի չգոյէ տրամադրելի վարկի, պիտի չի հարկադրուի ձերժել օգնութեան ստիպողական եւ անյետաձգելի խնդրանքները որ ամէն Հայու սիրտին կը խօսին:

Եթէ՛ օգնէք . . .

Անիկա սիրայօժար պիտի ընդարձակէ իր որբախնամ գործը, ինչպէս եւ կրթական գործունէութիւնը, տարածելով իր պաշտպանութիւնը իրենց բախտին լքուած տակաւին բազմաթիւ որբերու, եւ աւելի լայն սահմանի ճէջ օգնելով գաղթվարժարաններու որ ազգապահպանման տեսակէտով փրկաւէտ գործ ճը ունին կատարելիք գաղութներուն ճէջ:

Եթէ՛ օգնէք . . .

Անիկա ոչ ճիւղն գաղութահայութեան որբախնամ եւ ճշակութային ճարգերուն ճէջ պիտի կրնայ շեշտել կարիքին բաղդատճամբ իր ներկայ անբաւարար աշխատանքն ու օժանդակութիւնը, այլ եւ աւելի վստահութեամբ ձեռք պիտի առնէ

Հիւանդ գաղթականներու և մասնաւորապէս թըքախտաւոր երիտասարդներու կենսապարդէւ պաշտպանութիւնը։

Եթէ, օգնէք . . .

Անիկա ուժեղապէս պիտի լծուի Հայաստանի ներդադ-
թին, վերաշինութեան և ճշակոյթին, առաջին երկուքը իրա-
րու սերտիւ կապուած ըլլալով, քանի որ եթէ դժուարին է
գաղթականներու համարուծք փոխադրուծք մայր-հայրենիքի
ձոցը, շատ աւելի բարդ է անոնց տեղաւորուծի և ինքնաբա-
ւութեան հարցը, որ անտեսական և շինարարական հնարաւո-
րութեանց կապուած է։

Եթէ, օգնէք . . .

Անիկա Հայաստանի ճէջ ճարակուող հիւանդութեանց և
մասնաւոր մալարիայի դէժ ևւ մաքաւելու ճիջոց պիտի
ունենայ, ըլլա՛յ ճաշիճներու չորացմաճք, ըլլա՛յ բուժակայան-
ներու կաւուցմաճք և այլ հակադդող եղանակներով։

Եթէ, օգնէք . . .

Անիկա թոց պիտի չի սայ որ գաղութահայը օտարու-
թեան ճէջ ուճանալով տակաւ աւ տակաւ այլասերուի, այլ
անոր աղղային զգացուճք վաւ պահելու, հայրենասիրութիւնը
արճարճելու, հայրենիքին ճօտեցնելու հաճար կանգ պիտի
չաունէ գրական դոհսղութեանց ևւ լւրջ ճեւնարկներու առջև։

Եթէ, օգնէք . . .

Անիկա, բացաւիկ հատոյթներու բաւարարութեաճքը դօ-
տեպնղուաճ, այլաղան աղղօղուա աւաջաղրութիւններու և
գեղեցիկ ճրագիրներու սիրայօճար ընղաւաջ պիտի երթայ,
օրինակի հաճար՛ հեղհեաէ պիտի ստանճնէ թուրքիոյ և
ուրիշ կեղղոններու ճէջ ճնացեալ որբերուն հոգատարութիւնը
ևւ, աւհասարակ գրեթէ ինքնաբաւ որբերու պաշտպանու-
թիւնը, բաղճաթիւ վարճարաններու բացուճք կաճ նը-
պատաւորուճք, բւնաղրաւուաճ որբերու և Հայուհիներու
աղղատաղրուճք, Յունաստանի, Լիբանանի և Սուրիոյ գաղթա-
կաններուն տեղաւորուճք, հաղարաւոր պատրաստակաճ գաղ-
թական հողագորճներու և արհետաւորներու Հայաստան ներ-

գաղթուճը, առողջապահական նորանոր կայաններու և դարձանատուներու, պատասպարաններու և արհեստանոցներու նախաձեռնութիւնը և պատասխանատուութիւնը, Եւրոպայի և Ամերիկայի գաղութներուն ճէջ ազգային և ճշակութային բրոբականտի և դասախօսութեանց կազմակերպութիւնը, և տակաւին խել ճը հարկաւոր և օգտակար նկատուած ձեռնարկներ որոնց իւրաքանչիւրը ժողովուրդին համար աներկբայօրէն պիտի ըլլայ նախախնամական բարիք ճը:

Եթէ օգնէք...

Ն. Բ. Բ. Միութիւնը ամենալայն չափով պիտի կատարէ իրճէ սպասուած բարերար դերը, և, հաւատարիմ իր կոչումին և ուխտին, անիկա բճախնդիր խղճմտութեամբ պիտի գործադրէ ճեր կամքն ու արամադրութիւնները, ինչպէս անցեալը վկայ է, — ապացոյց որ երբեք չի յօճարեցու ան ճաղի չափ շեղեցնել իրեն վստահուած ս և է: կտակի կամ հիճնադրամի կանխորոշ յատկացումը:



ՈՐԲԵՐԸ ԵՐԷԿ...
(ՏԱՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԶՈՇԵՐ)

ՈՐԲԵՐԸ ՅԵՏՈՅ
(ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆՆԻ ՍԱՆԵՐ)

ԻՍԿ ԳՈՒՆ...

Գիտե՞ս որ Հ. Բ. Ը. Միութիւնը ճինչեւ այսօր կէս ծիլիան սակի ծախսած է իբրև նպաստ, յօգուտ աւելի քան 200,000 Հայ աղէտեալներու և Հայ որբերու: Այս խոշոր գումարը քու սիրած ազգիդ բեկորները փրկելու համար նուիրեցին նոյն ազգին բախտաւոր և հարազատ զաւակները:

Գիտե՞ս որ Միութեան ձեռ ընտանիքին բոլոր անդամները, կամուարներ օգնութեան համազգային բանակին, ձեռ ու փոքր, այր թէ կին, առանց ո և է խորութեան, կը ջանան վեր բռնել օգնութեան և փրկութեան զրօշը:

Միութեան կատարած գործը օտարականներուն անգամ հիացման և գնահատումին արժանացած է և բազմաթիւ Հայեր իրենց բարոյական եւ նիւթական օժանդակութեամբ սատարած են անոր արդիւնաւորումին:

Դուն պիտի թողուս որ այս հաճելի բեռը ճիշտ ուրիշները կրեն...:

Գիտե՞ս որ ճեր ազգին սխերիմ թշնամիները, որ հրէշային վայրագութեամբ կերտեցին անոր ճարտիրոսութիւնը, կ'ուզեն որ Հայը անհետանայ: Իսկ Հ. Բ. Ը. Միութիւնը ճեր նա-

հատակներուն եւ որբերուն վրէժը կ'ուզէ լուծել՝ իր կազմա-
կերպեալ օգնութեամբը կանգուն պահելով Հայութիւնը:

Դուն հեռու ծնալով թշնամիի՞ց պիտի օգնես...:

Գիտե՞ս որ Միութիւնը ոգի ի բռին կը ծաքաւի ձեր
ազգին այլապէս վտանգաւոր թշնամիներուն դէմ ալ, — հալա-
ծանքին, թշուառութեան, որբութեան, օտարացուծին, այլա-
սերուծին դէմ, որ չարազէտ վտանգներ են ազգի ճը հա-
ճար:

Դուն անտարբեր ծիայն պիտի դիտե՞ս:

Գիտե՞ս որ «ճիւղիւնը զօրութիւն է»: Երկու ձեռքեր
ճիւղած, ահա՛ խորհրդանշանը Հ. Բ. Բ. Միութեան: Ի՞նչ
վսեմ պատկեր: Եղբայր ենք ձեռք. ահա՛ պատգամը հայրե-
նասէր բանաստեղծին, որ երգեց. —

«Տո՛ւր ինձ քու ձեռքդ, եղբայր ենք ձեռք, որ ճրրկաւ էինք
զատուած»:

Դուն ձեռքդ պիտի չի տա՞ս...:

Գիտե՞ս որ ամէնէն աննշան օգնութիւնն անգամ երբեմն
հրաշագործ բարիք ճը կրնայ ըլլալ: Հաճեսա՞ դուժարով ճը
խակ կեանքի ճը փրկութեան պատճառ կրնաս ըլլալ: Հ. Բ.
Բ. Միութիւնը իր ազգասիրական գործը շարունակելու հա-
ճար պէտք ունի օգնութեանդ:

Դուն պիտի ճերժե՞ս քու լուծալ...:

Բայց Միութեան զրամդ ճիւղն ճի՛ տար. քիչ ճըն ալ
ժամանակդ նուիրէ:

Եթէ վարիչ ես, ժողովներո՛ւն զնա կանոնաւոր կերպով
եւ ամէն անգամ ջանա՛ հետզ տանիլ բարեկամ ճըն ալ՝ որ
անգամ գրուի կամ իր նուէրը բերէ:

Մի՛ զրկեր ազգը քու, որքան ալ հաճեսա՞ ըլլայ, անդա-

մակցութեանց եւ նուիրատուութեանց բաժինէն. որովհետեւ
աղբը զրկել ինքզինքը զրկել կը նշանակէ:

Յիշէ՛ օրինակը, երբ — համաշխարհային պատերազմէն
վերջ — բացուեցաւ Միութեան անդամագրութեանց «կրկնա-
պատիկը», և շատեր բաղձապատկեցին խի իրենց անդամա-
վճարները (ի յիշատակ Թուրքիաբնակ նահատակ անդամնե-
րուն), Տիգրանակերտի վերապրող անդամներէն Ս. Փ.ի՛ որ
իր զիպուսած անդամավճարները Հ. Բ. Բ. Միութեան զրկեց
ճաղթելով որ իրեն բախտակիցները «չի մոռնան սոյն երախ-
տագիտական պարտքը»:

Յիշէ՛ նաև որ Միութեան ձէկ բարերարն ալ, Հնդկաս-
տանի խորերէն, իր մեծագուճար նուէրը զրկելով ըսած է.
«Աջակցելով Հ. Բ. Բ. Միութեան, ծառայում ենք մայր-հայ-
րենիքին»: Իսկ ուրիշ հայրենասէր ճը աւելցուցած է.
«Հայը իր Բարեգործականով ինքն իրեն կը ծառայէ»:

Յիշէ՛ ճանաւանդ որ, ճիւղն իր շահուն և իր հաճոյքին
ևտեսէն վաղաղը ետասէր ճըն է, եսին բանտարկեալը որ ազա-
տութենէ զուրկ է, և թէ՛ Քարնէկիներ ու Ռոքֆէլլըրներ
իրենց վիթխարի հարստութիւններով չէ որ կը պարծին, այլ
ճիւղն իրենց բարեգործութիւններով:

Յիշէ՛ և կատարէ պարտքդ: Օգնելով եղբօրդ, անձիդ
օգնած կ'ըլլաս, որովհետեւ շատեր որ երէկ կ'օգնէին՝ վերջը
օգնութեան կարօտ եղան, եւ այդպիսիները օգնելով ինքզինք-
նին արժանի ըրին եղբայրական օգնութեան:

Յիշէ՛ ... եւ լսէ՛ խղճմտանքիդ ձայնը:

«Եթէ այսքան ցաւերու մէջ սփոփանքի դոյզն պատառիկ մը կարելի է որոնել, այն ալ Բարեգործականն է, որ ի ժամու եւ ի տարաժամու կը հասնի, ուր ցաւ եւ արտասուք կայ:

«Բարեգործականը հայ տառապակիր ազգին համար աստուածային իրական նախախնամութիւնն է. չեմ չափազանցեր եթէ ըսեմ Աստուծոյ գթութեան եւ ողորմութեան իսկական մի պատկերն է:

«Որչափ որ այսօր Բարեգործականը աշխարհի ամէն անկիւններուն մէջ իր անդամներն ու մասնաձիւղերն ունի, շատ աւելի սփոփարար պիտի ըլլար եթէ ամէն Հայ անդամ գրուէր եւ կամ աշակերտէր բարիք գործելու այս մեծ դպրոցին:»

ՍԱՀԱԿ Բ. ԿԱԹՈՂ. ԿԵԼԻԿԻՈՅ

«Պէտք չունիմ Հայութեան վրայ ծանրացող պարտակութիւնները յիշեցնելու: Գիտեմ որ կը բաւէ ամէն Հայու ազգասիրութեան կոչում ընել, որպէս զի իւրաքանչիւրը տայ ինչ որ կրնայ, եւ, կը սիրեմ յուսալ, աւելի քան ինչ որ կրնայ, այն վեհ մտածումով որ ատրիկա պիտի ըլլայ փրկարար զոհողութիւն մը:»

ՊՕՂՈՍ ՆՈՒՊԱՐ

«Չտեսներ ու փոքրագիներ չըլլանք, քանի մը տասնեակ հազար ոսկիներու գումարը մեծ արժէք մը

չի ներկայացնէր այսօր որ միլիաոներով կը խօսուի: Պէտք է միլիոններու բարձրացնենք այդ վտիտ գումարը, քանզի պէտքերու չափն ալ արդէն միլիոններու բարձրացած է եւ անցած իսկ է: Պատառուածքը այնչափ մեծ եւ լայն է որ փոքրիկ կտորներով կարկրտել կարելի չէ: Գծուծ եւ եսամոլ խնայասիրութիւնը արդարացում չունի, պէտք է լայն բանանք մեր սիրտերը եւ ձեռքերը, եթէ կ'ուզենք որ իրապէս արդիւնաւորուին մեր ձեռնարկները:

«Այս խորին համոզմամբ է որ կ'ըսեմ ուրեմն.— Ուժ տանք Շ. Բ. Բ. Միութեան եւ ի վիճակի դնենք զայն աւելի ընդարձակ մասնակցութեամբ դարման հասցնել այն յարաձուն աղէտից եւ կարեաց որ հետզ հետէ կը բարդուին, կը լեռնանան ու շուտափոյժ օգնութիւն կ'աղաղակեն: Սերմանենք որ բաղենք:»

ՏՈՒԹ. Յ. ԹԻՐԵԱՔԵԱՆ

«Երբ Հայկ. Բարեգործականը ձիգ մը կ'ընէ ինքրզ ինք պատշաճեցնելու իր նախախնամական դերին, կ'արժէ որ մեր պարտաւորութիւնը հանդէպ անոր ճշգրտօրէն ըմբռնենք կրօնական սկզբունքներու լոյսին մէջ: Ինչ որ ալ ըսուի, ինծի համար, Բարեգործականը գրեթէ կրօնական հաստատութիւն մըն է: Ան չի պիտի կրնայ իր արժանաւոր տեղը գրաւել հայ կեանքի, հայ վերաշինութեան գործին մէջ, ցորչափ անոր դերին կրօնական վեհութիւնը ըմբռնած չենք: Առանց աւիւնի մեծ գործ մը տեսնել կարելի չէ, եւ աւիւնը յառաջ բերելու համար կրօնական ներշնչումը անհրաժեշտ է:

«...Մենք հանդէպ Բարեգործականի մեր անձնուրութիւնը չի պիտի կրնանք մշակել, ցորչափ չուսումնասիրենք մեր պարտաւորութիւնը հոգեւոր լոյսի մը մէջ: Կիւժապաշտութիւնը բարութեան եւ բարեգործական ծառայութիւններու չառաջնորդեր: Գերման փիլիսոփայութեան արդիւնքը մէջտեղն է: Ան տկարներու գոյութեան իրաւունքն իսկ կ'ուրանայ: Մենք այս ուղիին չենք կրնար հետեւիլ: Մեր ամբողջ պատմութիւնը հերքումն է այդ փիլիսոփայութեան, հետե-

Լաբար մենք հիմա աւել ի քան երբեք պարտինք յարիլ մեր հոգեկան մշակոյթին եւ երեւան բերել անմնուելիութեան ոյժ մը, որ գիտնայ հաւասարիլ իր վերայ դրուած ծանրութեան եւ կատարել գործ մը, վերականգնումի եւ կեանքի, որ այնքան գրաւէ աշխարհի ուշը եւ յարգանքը, որքան գրաւեց տառապող տարագրուող ու մարտիրոսաբար անմահացող Հայութեան հոյակապ հաւատքը:»

Կ. Յ. ԳՈՐԱԿԻԻԼԵԱՆ

«Որչափ ես գիտեմ, թարեգործականը մեր մէջ միակ հաստատութիւնն է որոյ շուրջ ամէն Հայ առանց կրօնական եւ քաղաքական խտրութեան կրնայ բոլորուիլ: Միութեան, գործակցութեան եւ համերաշխութեան կեդրոն մ'է սա, որոյ ուժերը կը ձառագայնեն Հայութեան բովանդակ զանգուածին մէջ, յօգուտ տառապեալին եւ ի դատարակութիւն ազգին զաւակաց: Չունինք ուրիշ հաստատութիւն մը, որ գաղափարով այսքան չքնաղ, համակրանքով այսքան լայն եւ նպատակով այնքան հեռատես ըլլայ որքան թարեգործականը: Յ'ն ուրեմն, քաջալերենք զայն սօր բոլոր ուժով:»

ՏՈՔԹ. Հ. Ս. ՃԷԼԱԼԵԱՆ

«Մեր պանծալի թարեգործականը կը ղրկէ իր կոչը ամէն կողմ: Ատիկա մեր խաչուած ցեղին աղիողորմ աղաղակն է, եւ մեր ալ խղձին ձայնը: Լսեցէ՛ք, Հայու ականջներ, եւ արձագանգ տուէք, ո՛վ կենդանի սիրտեր:»

ԲԲՈՅ. Մ. ԱՆԱՆԻԿԵԱՆ

«Ուր որ Հ. Բ. Ը. Միութիւնը իր ոտքը դրած է, հոն այլեւս մեզ ի ընել իք գործ չէ մնացած:»

ՆԻՐ ԻՍԹ ԲԸԼԻՅ

«Պարզապէս հիանալի է այն գործունէութիւնը զոր թարեգործական կազմակերպութիւնը յառաջ կը տանի Կիլիկիոյ եւ ուրիշ հայկական վայրերու մէջ, եւ որուն

Հնորեիւ հազարաւորներ ստոյգ մահէն կ'ազատին, կը խնամուին, կը կրթուին, եւ այնպիսի վիճակի մը մէջ կը դըրուին, որով կարող պիտի ըլլան Հայաստանի հիմնաքարերը ըլլալու:»

ՏՈՔԹ՝ ԼԻՆՔԸՆ ՈՒՐԸԹ

«Հայկ. Բարեգ: Ընդհ. Միութիւնը կատարելապէս վստայելի հաստատութիւն մըն է:»

ՃԷՑՄՍ Հ. ՆԻՔԸԼ

«Իբրեւ Ամերիկացի, չեմ կրնար հաւատալ որ ո եւ է ազգասէր Հայ Հայկ. Ընդհ. Միութեան անդամ չըլլայ:»

ՏՈՔԹ՝ ՄԷՔԱԼԸՄ

«Մեծ են միայն այն հոգիները որ գիտեն թէ ի՞նչ մեծ վեհութիւն կայ բարեգործելուն մէջ:»

ՍՈՓՈԿԻԼԷՍ

«Մարդիկ ոչ մէկ բանի մէջ այնքան կը նմանին աստուածներուն, որքան արարածներուն բարեգործելուն մէջ:»

ԿԻԿԵՐՈՆ

ՀԱՅԿ. ԲԱՐԵԳ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ

ԲԱՐԵՐԱՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ

- Վսեմ. Պօղոս Նուպար Փաշա
✦ Վսեմ. Աբրահամ Փաշա Բարթող
Տ. Տիգրան Խան Բէլէկեան
✦ Գրիգոր Մէօթէմէտեան
Տ. Երուանդ Աղաթօն Պէյ
✦ Գէորգ Սարգիսեան
✦ Տիկին Աղանի Գ. Սարգիսեան
✦ Երուանդ Յակոբեան
✦ Տօբթ. Պօղոս Կոստանդեան
Տ. Բարսեղ Պալլքեան
✦ Մարգար Միրզա
Տ. Եսայի Կարիկեան
✦ Եազուպ Արթին Փաշա
Տիկին Կատարինէ Լիմոնճէլի
✦ Վարդան Պապայեան
✦ Յակոբ Յ. Օհանեան
✦ Տօբթ. Տէվլէթ Տատրեան
✦ Միրբայէլ Սամուէլեան
✦ Թազուր Փաշա Յակոբեան
✦ Տիկին Երանուհի Թազուր Փաշա Յակոբեան

- Տ. Մկրտիչ Անդրանիկեան*
Տ. Արշակ Գարակէօզեան
Տ. Մինրան Գարակէօզեան
Տ. Մինրան Ղազարոսեան
Տիկին Վերգինէ Ա. Սարգիս
 † *Աւետ Սարգիս*
Ամեն. Տ. Եղիշէ Արքեպ. Դուրեան
Տ. Կարապետ Մելգոնեան
 † *Գրիգոր Մելգոնեան*
Ամեն. Տ. Զաւէն Արքեպ. Տ. Եղիայեան
 † *Տօքթ. Յովհաննէս Արշակունի*
 † *Հանի Մկրտիչ Յովհաննէսեան*
 † *Աթանիկ Էջնայեան*
 † *Լեւոն Սէմէրեան*
Տ. Սերովբէ Սվանեան
Տ. Ստեփան Հանըմեան
 † *Նուպար Փաշա*
 † *Միքայէլ Փաշա Բօրթուզալ*
 † *Վիչէն Հօլաս*
 † *Տիկին Մարի Նուպար Փաշա*
Տ. Լեւոն Պէյ Յակոբեան
Տիկին Նոյեմի Գափամանեան
Տ. Պօղոս Էսմէրեան
Տիկին Ագապի Կ. Շէրիտեան
Օրիորդ Մ. Պ.

ԻՄԱՆ.— «Բարերար Անդամ»ի մշտնջենական օխտըօր կը արուի միամուսգ առնուազն 25000 Զուգյերիական ֆրանք նուիրողներուն կամ Միութեան կարեւոր ծառայութիւններ մատուցանող ազգայիններուն:

ՀԱՅԿ. ԲԱՐԵՊ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ

ՊԼՏՈՒՈՅ ԱՆԴԱՄՆԵՐԸ

- S. Առաքել Պէյ Նուպար*
‡ *Տօքթ. Ն. Տաղաւարեան*
‡ *Կարապետ Պէյ Շէրիանեան*
‡ *Գրիգոր Եղիայեան*
‡ *Մ. Մարկոսօֆ Պէյ*
S. Վահան Մալգեան
‡ *Օրիորդ Աննա Չամիչ*
‡ *Յովհաննէս Էփէնտի Ալլահվերտի*
S. Մարքիզուհի Վէնթուրի ճէնօրի
S. Մեսրոպ Նուպարեան
‡ *Սեդրակ Դաւիթեան*
S. Տիրան Փիլիպպոսեան
Վեհ. Սահակ Բ. Կաթողիկոս Կիլիկիոյ
‡ *Ռափիկ Մարկոսեան*
‡ *Ազաթան Թահթապրունեան*
‡ *Պետրոս Պէյ Գափամանեան*
‡ *Տօքթ. Անդրանիկ Այվազեան*
‡ *Յակոբ Քրքեաշարեան*
S. Տիգրան Չամբէրթէն
‡ *Սեթ Գափամանեան*

Տ. Վահան Քիրքճեան
 Տ. Կարապետ Փուշմանեան
 † Գէորգ Տ. Ղ. Արզարեան
 Տ. Հապիպ Գառնուկ Յովակիմեան
 † Մկրտիչ Յարութիւն Էդգար
 Տ. Յովհաննէս Կ. Գալստան
 Տ. Պետրոս Հ. Կրէա
 Գեր. Քորզոմ Արքեպ. Գուշակեան
 Տ. Սիմոն Ղարիպեան
 Տիկին Մաքրուհի Նետուրեան
 Տ. Չարլի Ա. Արզար
 † Սարգիս Թազուրեան
 Տ. Կոստանդիանոս Յ. Եդգար
 † Ներսէս Եպիսկ. Դանիէլեան
 Տ. Մարգար Տէր Յովհաննէսեան
 † Սամուէլ Թօփալեան
 Տ. Մանուկ Մսրեան
 Տիկին Մէրի Մարտին
 † Մարտիրոս Գազանճեան
 Գեր. Բարգէն Եպիսկ. Կիւլէսէրեան
 † Գրիգոր Չէլվէեան
 Տօքթ. Պետրոս Սերովբեան
 Տօքթ. Նազարէթ Քէլէճեան
 Տիկին Մարինէ Գույումճեան
 Տ. Տիգրան Հանլեան
 Տ. Արմենակ Մազլումեան
 Վեր. Կարապետ Մ. Մանավեան
 † Ռէթէոս Թաշճեան
 Տ. Լեւոն Պապաեան

Տ. Արտաշէս Հիւրմիւզ
Տիկին Սօֆի Բասէկա
Օր. Սօֆի Հօլաս
Տիկին Աննա Նէկիպ Փաշա Ղալի

ԻՄԱՆՅԹ.— «Պատուոյ Անդամ»-ի մշտնջենական տիտղոսը կը տրուի միանուագ առնուազն 10000 Զուիցերիական ֆրանք նուիրողներուն կամ Միւրեան Թանկագին ծառայութիւններ մատուցանող ազգայիններուն:





ԳԱՍ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0318077

1929

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՂՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ
ԸՆԴՀ. ՏՆՕՐԵՆՈՒԹԵԱՆ
11, Square Alboni, PARIS

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ Ց. ԽԱԶԱՏՈՒՐ Ս. ԺԱՄԿՈՋԵԱՆԻ (ՏԻԹՐՈՑԻԹ) ԾԱԽԲՈՎԸ

ՏՊԱՐԱՆ ՄԱՍԻՍ - ՓԱՐԻՋ